




391.99

M-43



Ա. Վ. Օ

175/57-107

891.99

92

Տ Է Բ Վ Ի Շ Ի Ն

Ք Ն Ա Ր Ը

Տեղերն վրաս հաստատ կամուրջ ձրգեցին,
Գիշեր ցուրտ անցնող դարձող պակաս չէ...:

Տ Է Բ Վ Ի Շ



Հ Ր Ա Տ Ա Ր Ա Վ Ի Չ՝ Ս . Գ Ա Ր Բ Ի Ն Ե Ա Ն



1908

Տ Պ . (Ա Ր Ա Ր Ա Տ) Ս . Գ Ա Ր Բ Ի Ն Ե Ա Ն


Գ Ա Ն Ի Ր Է

831-99
7-43
պ

Ա. Վ. Օ


12 MAR 2011

ՏԵՐՎԻՇԻՆ ՔՆԱՐԸ



*Տերտերի վրաս հասսուս կամուրջ ձրգեցին,
Գիշեր ցերեկ անցնող դարձող պակաս չե...*

ՏԵՐՎԻՇ



1908

ՏՄ. (ԱՐԱՐԱՏ) Ս. ԴԱՐՔԻՆԵԱՆ

ԳԱՀԻՐԷ

19.07.2013

50469

2073



6797-87

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՍՏՐԱԿՆԵՐԻ ԳՐԱԳՐԱՆԵՐԻ ԱՍՏՆԱԿԱՆ ԳՐԱԳՐԱՆԱԿ



ԳՐՁԻ-ԵՐԳԻՉ

ՅԱՒԻՏ ՈՂԲԱՅՅՈՒ


Պ Ի Տ Ա Ր Ի Ի

(ՄԻՋՐԱՆ ԱՐԱՊԱՃՅԱՆ)

Յ Ի Շ Ա Տ Ա Կ Ի Ն

+ Կը Ձօճէ +

Ն Զ Ե Գ Ի Ն Ա Կ Ը Ջ





* * *

ՄՅԵՐԻՍԻԱ ՇՍ.ԻՍԻՇ ՀՈՎԻՒՆԵՍՆԻՆ

ԸՍԻՐ. Աշուղ, ի՛նչ կը լինին դարտերը.

— Ըսի. սեւ ծով, բուռն հով, շեշտ սուր կը դառնան,
Աւեր շիրիմ կը դարձնեն շէն սրտերը:

— Ըսիր. Տէ՛րվիշ, ի՛նչ կը Լ՛նին երգերը.

— Ըսի. վառ սէր, թիթեռ, ծաղիկ կը դառնան,
Կը շէնցնեն անապատ ցամքած սրտերը:


Ու այդ օրէն դարտը մէկդի նետեցի,

Երբ ու աշխոյժ, երազ օրեր սիրեցի,

— Բայց անապատն՝ երբէ՛ք, երբէ՛ք չեղաւ շէն . . .



ԿՈՒԳԱՆ ՈՒ Կ'ԵՐԹԱՆ




Պժտաղզ օրշրջ մարդուս գլխուն սու ամպերու նրման
 Սիպտակ ձիւն փրոսած՝ կ'ուզան ու կ'երթան,
 Ինչպէս անշըշու կ'անապատին մէջ ուղտերու կարվան
 Հեաքեր թողնելով՝ կուզան ու կ'երթան:

Սոսվքներն հոգուն մէջ պղտոր ու վարար հեղելի նրման
 Յուշքեր պեղելով՝ վաղեն ու կ'երթան,
 Ինչպէս Արաքսի արընտա տղմուտ ջրերը լալկան
 Վարդանին վրայ կուլան ու կ'երթան:

Ցաւն ու բերկրանքը եղբայրներու պէս գրկուած իրար
 Կեանքին հետ օր մ'ալ կը ցնդին կ'երթան,
 Ինչպէս վարդենուն փաթթուած բազեղն գարնան մէջ դալար՝
 Աշնան մէջ չորցած՝ կը փրթին կ'երթան:

Բախտաւոր օրերն մեր քով կանգ չառնող հովերուն նրման
 Սահող հիւր կ'ըլլան՝ կ'անցնին ու կ'երթան,
 Սուգի արտուքի օրերդ ալ, Տէրվի՛չ, երազի նրման
 Օր մ'ալ կեանքիդ հետ կը թըռին կ'երթան:



Ո՞ՒՐ ՏԵՂ ԵՍ



Ճշմարտութիւն, քեզ կը սպասեմ, արի՛, ազու՛տրս ո՞ւր տեղ ես,
 Դատաստանի կանչեր են իս, վերջին ժամս է, ո՞ւր տեղ ես,
 Արի՛. արի՛ շուտ հասիր մօտս, բսէ՛ գոնէ. « անմե՛ղ ես . . . »
 Կ'ըսեն թէ գուն գէմքով՝ արգեղ, սրտով՝ բարի, ուժեղ ես.
 Սուսին գէժ միշտ իրաւունքի նեարդ լարած ազեղ ես.
 Անտէրի՛ն աէրման կ'անես, անձարին ցաւուն դեղ ես.
 Մարիլու մօտ ձրագններուն կենդանաւու սուրբ եղ ես.
 Վերջին ժա՛մս է, քե՛զ կը սպասեմ, իմ կող վրկաս, ո՞ւր տեղ ես:

Սուտերը երամ են կաղմե՛, յարձակեր են իմ վըրաս.
 Ծոմ պահած օրս բողբոքեր են թէ՛ աւեր, եմ իմ մեծ պաս
 Օրէնքին կեղծ գիրքը գլխուս դարձեր է դառն պատուհաս.
 Աւետարանին ձեռք դընող անհաւատներ չեն պակաս.
 Ճշմարտութեան կեղծ անուշով գէժս է ցցուեր սուտ վըկաս.
 Անարձաթ կեղծ Գպիրներն են դատաւորներս ձեռնհաս.
 Արընպարս պիղծ Պիղատոսներ կանգներ են գէժս դատախազ,
 Անչահախնգի՛ր սրտով սիրած ճշմարտութիւնս, ո՞ւր տեղ ես:

Բացե՛ր են անդունդի նրման ձեղքած սիրտըս կը տաղե՛ն.
 Հազար բերնօք խոցերուս մէջ բարկ կըրակներ կը մաղեն.
 Բազմականներս վա՛չ տան գլխուս անմեղութիւնս կ'աւաղեն.
 Հուրէ պատանք հազդենելով մեռած արդարս կը թաղեն.

Շիրիմ պատանք շատ տեսներով կը հանեն իս դագաղէն.
 Սպիացած չորցած վէրքիս բերանը բացս ձ կ'աղեն.
 Դիակէս ալ վըրէժ կ'տանեն, մարդիկ կաշուս տապալդ են.
 Ի՛ժ կորսուած ճշմարտութիւն, թաղմանս հասիր, ո՞ւր տեղ ես :

Դա՛տ, դատաստան կ'ուզեմ, ո՛վ Տէր, մահու վըճիոս գրուած է :
 Վիզըս կարող կիյցօղինին դանակը բարկ սրուած է.
 Տէրվի՛շ, երկրիս վըրայ ո՞ւր տեղ արգարութիւն գրուած է.
 Որ ելեր ես զո՛ւր կանչելու, ճշմարտութիւն, ո՞ւր տեղ ես . . . :



* * *

Եկեր են ու անցեր են գլխէս հազար ու մէկ ցաւ,
 Անցե՛ր են, գընացե՛ր են, հետքե՞րը. — չը գացեր են.
 Ուրախութեան օրերուս նըշա՛նն անգամ չերիւցաւ,
 Անցե՛ր են, գընացե՛ր են, հետքե՞րը. — չըքացեր են :

Վիշտն՝ իրականութիւն է, ուրախութիւնը՝ երա՛զ.
 Մին կը յարձակուի վըլաս, միւսն՝ գալու կ'ընէ նազ.
 Մէկն՝ ինձ հետ մինչ կ'ապրի մահս, միւսը կ'անցնի շատ վազ.
 Վշտերն ինձ գըրաստ շիներ, վըրաս ծանրը հեծեր են :

Ուրախութիւն բաժնողը ինձ բաժնետուք չի տուաւ.
 Մէկ խընդուքիս դէմ կշռեց տասներկու շափ սուգ տուաւ.
 Վիշտ բաժնողն ալ գրկեալիս բաժինը երկուք տուաւ.
 Զարմանալու չէ երբ որ ուսերըս կորացե՛ր են :

Տէրվիշին, Տէր, լցուե՛ր է սուգին փխրուն ամանը.
 Քեզի բողբ գըրկէն չորցեր թանաքամանը
 Ո՞ւր, ե՞րբ, ի՛նչպէս որ հարկ է արձակէ՛՛ հրամանը,
 Կա՛մ վշտերուն բեր վախճան կա՛մ զրկէ գերեզմանը :



ՉԻ ՏԵՍԻ

Աշխրբքես բարութիւն ըրի, դէմը ողջ չարիք տեսի,
 Անմեղութեան ճակտին բուսած փըշապա ալըսակ տեսի.
 Բարի աչքերուն խոր թագուն չարիքի շաղախ տեսի.
 Լաւին չեկայ ես հանդիպակ որ ստեմ քեզ լաւ բան տեսի.

Ի՞նչ գիտենամ, ըստոր կըլտան անգամ ինչդինք կը կոչէ լաւ.
 Այծը յետնից զրմակ կախած հաներ է ոչխարի համբաւ.
 Երէկ՝ մինչդեռ վառեակ՝ այսօր՝ դեռ չ'զարձած մի երկչոտ հաւ.
 Հընգուհաւի հանած համբաւ « աքաղա՛ց եմ . . . », կանչող տեսի.

Շուա՛ր մոլար մընոսցեր եմ ստանա՞յ է թէ հըրեշտակ.
 Չի տեսի մի մարդ որ գոնէ ուզիլդ ելլէր դէմս անդիմակ.
 Բարեկենդան է ամէն օր. մարդիկ օձի են նըմանակ.
 Ամբողջ աշխարհը ման եկի՛ն՝ անդիմակ մի մարդ չի տեսի:

Գայլը հանած բարի համբաւ կարդեր են ոչխարին հսկող.
 Տզրուկը բըժիշկ են կանչեր, որ արիւնիդ մէջ ընէ լող.
 Հայրասպանը սուգ է հագեր գըլխուն ցանած մոխիր ու հոգ.
 Ես այս դարուն նըման չըփո՛թ, խառնափնիթ՝ո՛ր դար չըտեսի:

Գաափ գաղի, գատաւօրը բեմին վըրալ քընած տեսի.
 Սարդի ոսաւյնն սսկու թիւով բարա՛կ շուրջն ոլորած տեսի.
 Փողի փոխան Արգարութիւնն սուս քուն մըտած դիակ տեսի.
 Տէրվի՛շ, խօսքիդ ճիշտ նմանակն գործքիդ մէջ քեզ մեռեալ տեսի:



ՄԻ ԿԱՐԾԵՐ

Չէ՛. մի՛ կարծեր թէ ըրածներդ քեզ կը մընան, ով բարեկամ.
 Ո՛ւր ես տեսեր որ յաջողեր է յարածամ մարդն անդգամ.
 Բազդին խաղն անորոշ քեզ ալ կը հնչէ օր մ'իր սեւ պատգամ.
 Այդպէս դուն քեզ միշտ յաջողակ մի՛ կարծեր:

Հարսնիք մի՛ համարիր բընաւ մկներուն հետ բռնած պարըզ.
 Շուտով վըրադ կը թաւալի գաղտնի տակը փորած սարըզ.
 Հաստաբուն կաղնիին երկու հատուած տալով քու տապարըզ.
 Հսկայ ծառը գետին ձըզել մի կարծեր:

Փարթամացի՛ր, ինչ բա՛ն կու գես, մենք կը տեսնենք գործիդ վախճան.
 Սարգոստա՛նի պէս ցանց լարած կազմէ կեր խուժ, տօն, խրրախճան.
 Սեւ օ՛ր կու դայ. վազանցո՛ւ կ է քու համարած փառքը անվախճան.
 Ներկայ վայելք տեսողական մի՛ կարծեր:

Երկու քիս ալ աչքը չորս թիւ հողով օր մը կը կշտանայ.
 Չորս չափ կըտաւէն փախչելու, խալըսելու հընա՛ր չիկայ.
 Ո՛վ սիրելի, Տէրվիշին հետ վերջն ելլելիք դատաստան կայ.
 Տիրոջ դատը անարդար դատ մի՛ կարծեր:



Գիշեր ցերեկ գլխէս պէլան պակաս չէ.
 Աչքէս լացը, սրտէս ֆիղան պակաս չէ.
 Տէրտերն վըրաս հաստատ կամուրջ ձըգեցին,
 Գիշեր ցերեկ անցնող դարձող — պակաս չէ:

Էրած սրտով պանդուխտի պէս ման կուգամ.
 Աշխարհ գալուս փիւշման, գլխիս վա՛յ կուտամ.
 Տէրտէս ուզող չըկայ, զէվքէս փայ կուտամ.
 Ձեռքս ոտքս խաչին գամող. — պակաս չէ:

Հալղայ ըրին վեղս անցուցին բարիքս.
 Հազար բարուս դէմ կշռեցին մէկ չարիքս.
 Դեռ չեմ հասած երսուելը վեց տարիքս,
 Մազիս մէջ սե՛ւ, — չըկա՛յ. ճերմա՞կ — պակաս չէ:

Կալըս ցըրիւ տուին առանց խարմանի:
 Խոցս՝ անմահլամ, դարտերս՝ առանց դարմանի.
 Անսի՛րտ աշխարհ, ես կարօտ եմ տէրմանի.
 Սուր նէշտէրով ետրա բացող՝ — պակաս չէ:

Տէրվի՛ն, տէրտերը մի՛ բանար աշխարհին,
 Լացիդ վըրայ խնդացողը պակաս չէ.
 Դուն քու ոտքով զըտիր գուռը մէզարին,
 Հոգուդ ճանապարհը հարթող — պակաս չէ:



Պողպատ ըսած ձեռքի սուրբս, փխրուն կաւի կըտոր ելաւ.
 Հեծած նըժոյգ ձի կարծածըս՝ սւանակի կըտոր ելաւ.
 Թանգ աղամանդ կարծած քարըս խամ ճամփ փուշ կըտոր ելաւ.
 Ասոր համար մընացի ես ձեռն ունայն:

Վահան հագայ. ի՞նչ օգուտ երբ թ՛ղանթ եմ պարզեր դէմըս.
 Շէնքիս գըլուխ հաստատուն է, ծուռ դրած եմ հիւքի վէմըս.
 Տունըս եկող գացող չունիմ, արըն՞տ է իմ տան սեմըս.
 Մի՛ զարմանար, պատճառ չունէ քեզի միայն:

Լինելով միշտ այլոց օգտին ծառայելու սուրբ սիրահար,
 Անձիդ ճըրագը մարեցիր, առդ նստեր ես անճար խաւար.
 Խարուղ տըղո՛ւ նըման Տէրվի՛ն, չոր փայտն ըրած արդ երիվար.
 Սարէ սար ես թոչեր, որո՞ւն հոգն է սակայն:



ԱՆՉԱԻՍՏԼԻ ԲԱՆԵՐ

Վուշտ փորով գայլը ամէն օր մարդու միս կ'ուտէ հանդարտ,
 Բայց երբ կը հարցնես փորին վիճակը կ'ըսէ թէ " պա՛ս եմ ",
 Հոմանիէն նոր զատուող լիբր կնկան աչքերը հըպարտ
 Սուտ լաց կը լինին իր ապուշ էրկան թէ՛ " քե՛զ կը սպասեմ ",

Գողգոթայէն նոր կը դառնայ, դեռ իր ձեռքերն են արիւն,
 Կ'ըսէ. " Բրիստոսը փրկել գայի ", մինչ՛ զաշոյն կայ իր հեռ.
 Լրտես սըրիկան ինդիւնք կը կոչէ " հայրենիքին սիւն ",
 Մինչդեռ երէկուան իր թափած արիւնն չէ եղած անհետ:

Գըրիչը թոյնին մէջ թաթխած ազտոտ գըրէ օրն ի բուն.
 Բարոյականի դասե՛ր քեզ կուտայ, մինչ՛ ինքն է անբան.
 Գող աւագակը ցորեկին՝ իշխան, գիշերը՝ անտուն,
 Քեզ խորհուրդ կուտայ թէ փող պահելու ո՞րն է լաւ ճամբան:

Խօսք, գրիչ սուտ են, Տէրվիչ, դուն գործէն մարդը դատէ միշտ,
 Կըրիան ծառը ելլելուն հաւտա՛, մարդուն մի՛ հաւտար.
 Լաւին սիրտն է բաց. ճիշտ մարդուն խօսքը չլլար ամբարիշտ,
 Չարին մի հաւտար թէ քեզի բերէ փաստեր տասն հազար :



ԶԳՈՒՇԱՑԻՐ

Հարազատ ցաւը չի ճանչցող անսիրտ, ազահ բըժիշկէն,
 Խեղճը զլսէ՛դ առնող, մարմինդ քայքայող թոյն խըմիչքէն.
 Խեղառ խոտէն մեղուի շինած վայրի մեղրի բըժիճքէն,
 Զգուշացի՛ր, երկու անգամ շահ ունիս:

Վախցիր գետինը նայողէն, կա՛մ քար. կա՛մ փող կը փնտտէ.
 Կա՛մ քըսակըդ, կա՛մ զըլուխըդ իր ասպարէզը կ'ընտրէ.
 Բընու թիւնը չառած տըղադ զլսուդ զընես՝ կը մտտէ.
 Զգուշացի՛ր, թէ կը սիրես մաքրու թիւն:

Հեռո՛ւ կեցիր օգապարիկի պէս փքուած տիկինէն.
 Ուղիղ անկիւն չելլեր բընաւ ոտքերը ծուռ կարկինէն.
 Ո՞վ կը փորձէ պարել փոքա խնդ տկարճու ծակ տիկէն.
 Զգուշացի՛ր, գայթակղող է մարդու ոտք:

Տէրվի՛չ այլոց կուտաս խըրատ, դուն խըրատի ունիս պէտք.
 Բա՛ւ է այլոց հասցէն ի վեր նետոտես սուր սըլաք, նետք.
 Թէ բըժիշկ ես՝ նախ կասեցո՛ւր քու ծակ զլսուդ արեան հետք,
 Զգուշացի՛ր, վերջը այլոց տուր խըրատ :



ՄԱՐԴ ԿԱՅ, ՄԱՐԴ ԱԼ ԿԱՅ

Մարդ կայ՝ որ աշխարհքս ուսին առած տակը կը տնքայ.
 Մարդ կայ՝ որ աշխրքիս հեծած աշխրքին կը տիրանայ.
 Մարդ կայ՝ որ դարթուն կը մընայ, մարդ կայ յր կը բըրանայ.
 Մարդ կայ՝ միլիոններ ունի, մարդ ալ կայ որ կը մուրայ.
 Մարդ կայ՝ որ իր ձեռքն է ձրգեք աշխրքիս կեղծ բանային.
 Մարդ կայ՝ իրաւն ունի, անզոր բանայու, տե՛ս զարմանային.
 Մարդ կայ՝ որ հայ է հայր չունի, Կա՛յր ,, կոչէ Ային, Վէլին.
 Մարդ կայ՝ որ իր հարազատ հօրն մատներ է ձեռքն հովկուլին.
 Մարդ կայ՝ որի փորէն այք ու բենի կըտոր դուրս չի գար,
 Միլիօնէս Մանթաօֆին գարծնր է մեծ գործակալ.
 Մարդ կայ՝ որուն գրուելս յով է, գիտէ գիտութիւն հազար,
 Անգործ անօթի թափափոն ընկած չարսու ու պաղար.
 Մարդիկ կան՝ որ չեն յաջողիր, որգեղիր բախտին խաւար,
 Բռնես լոյսին ալ մէջ նետե՛. կրնկնին խաւար ճանապարհ.
 Մարդ կայ՝ թէ հազար սուտ խօսի հազարն ալ կ'ընդունին ճիշտ.
 Մարդ կայ՝ հազար չիտակ խօսի՝ սրտախօ՛ս է ,, կ'ըսեն միշտ.
 Մարդ կայ՝ որ տունը հաց չունի, ձիուն ոսկի տայ գարի.
 Մարդ կայ՝ տասնեակ հազար ունի, էշ չի նստիր հինգ տարի.
 Մարդ կայ՝ աղքատ, փարթամ հագնող վըրան չուխ չէլէպի
 Մարդ կայ՝ հարուստ եախան աղտոտ պատանքն երկու հէլէպի
 Մարդ կայ՝ որ միշտ թալանուած է վրոան քառսուն կարկրտան
 Էշ-մարդ կայ՝ միշտ փալանուած է սսկեհամետ, պատուական.

Երանի՛ թէ, Տէրվի՛շ, այսպէս կեանքը մարդուս չը լինէր.
 Բարիքի անդաստանին մօտ չարիքի սերմը չընկնէր.
 Կա՛մ երկուէքին մեծ խեղդուէք չարութեան մայրը մեռնէր,
 Կա՛մ գառնուկի մըտուրքին քով չունը լակոտ չի ցնկնէր.

ԱՇԽԱՐՀԱՎԱՐԸ՝

Ամէն մարդու զատ զատ սըրինդ փըչելով
 Ոչխար ըրած ողջ աշխարհը կը վարէ,
 Կը մըկրտէ որուն ջըրով, կըրակով,
 Որուն ալ քամիով կը կառավարէ:

Ալ չի ջոկեր, լաւն ու վատը ողջ մէկ են,
 Ամեն մարդու ոչխար ըրած կը խուզէ.
 Իրեն համար այժ ու ոչխար դիփ մէկ են.
 Ումմէ շահի անոր ոտքը կը լիզէ:

Քար կը նետէ ձիտը ծրածին գլխուն,
 Որ աւելի ծըսէ, ձրգէ զըգակը,
 Կամուրջի պէս հըզօր մարդուն դէմ սողուն
 Որդ կը դառնայ՝ մինչեւ անցնի գետակը:

Ուղտի ձագուն հետ ծուռ ու մուռ կը ծըռի.
 Մինչեւ անցնի Սահարային երկայնքը.
 Անցա՞ւ անդին — հըզօր առիւժ կը կտրի,
 Կ'անարգէ իր արենակից համայնքը:

Աշխարհն իրեն կը սըրնաւէ մեքենայ.
 Վըրադ հեծած ինք կը դառնայ վարիչը.
 Տեղը եկա՞ւ — ձեռքը գործիք կը դառնայ,
 Նայիս երբեմն ալ կ'ըլայ Արարիչը

6798

Խաբէութիւնն իրեն՝ տօն ու հանդէս է.
Աշխարհն իրեն շահուն համար կրկէս է.
Մի՛ դարմանար, Տէրվի՛շ, այդ ալ մէկ ծէս է.
Ապրելու ճիշտ գաղտնիքն անա այդպէս է:

Չորս հովերուն դէմ կը դառնայ բողի պէս,
Ինքզինքը տիկ կ'ընէ, աշխարքը՝ բերան.
Ցեխերուն մէջ կը թապըլտի խողի պէս,
Դարտակ գըլուին է բամու ըշտեմարան:

Աշխարհավար, քեզի թող հաւտա՛ խեւը.
Տէրվիշը լաւ սերտած է փառքիդ սեւը.
Դուրեկան չէ քու հեծած կառքիդ ձեւը.
Երկու ուժով կըռան տալով քու թեւը
Վար կը կախէ, կը փշրէ կուռքիդ ձեւը.
Աշխրքին ցոյց կուտայ սրտիդ սեւ դեւը:



ԻՄ ԱՆՀԱԻԱՆ ԴՐԱՑԻՍ



Ի՞նչ ընեմ երբ այդպէս է իմ զրացիս,
Ինք տուն չունի, իմ խրճիթիս չի հաւնիր,
Դիտողութիւն կ'ընէ միշտ նիստ ու կացիս,
Ինքն անհալաւ, իմ չէքմէնիս չի հաւնիր:

Իմ ծիծաղըս իրեն համար սեւ բօթ է.
Երկար նստա՞յ — կը գտնէ որ ամօ՛թ է.
Իմ ցուրտ գըտած օրըս ինք կ'ըսէ — տօ՛թ է.
Ըսածներըս խակ կը գտնէ, չի հաւնիր:

Իր գըլուխը՝ քէչէլ, ճակատը՝ անմազ,
Իմ ոսկեծամ քէնքիւններուս չի հաւնիր,
Ղպլան դարձած թիւրքի պէս կ'ընէ նամազ,
Աստուածածին արեւելքիս չի հաւնիր:

Իր հայրն է սոխ, մայրը՝ սխտոր, ինք՝ պղպեղ,
Այդ խառնածինն իմ Հայ ազգիս չի հաւնիր.
Ժանտ է երեսն Տորք Անգեղին չափ տըգեղ,
Իմ նազելի օրիորդիս չի հաւնիր:

Տէրվիշն եմ ես, ո՛վ անհաւան զըրացիս,
Հերիք նախանձիս իմ համեստ նիստ կացիս,
Թէ չես հաւնիր ընտիր կարագիս, հացիս,
Հողը մանեա, հողն ալ քեզի չի հաւնիր:



ԿՌՈՒՆԿԻՆ ԵՏԵՒԷՆ



Մօրս Յիսուսակին

Դո՛ւն ալ, կըռո՛ւնկ, էկեր կ'ըսես, որդիդ զուրպէթ քեզ կ'ուզէ.
 Հերի՛ք, կըռոնկ, սիրտս արունես, որդիս ալ իս ի՞նչ ընէ.
 Զաթը ասչափ հասրէթութիւն ալ իմ բանիկըս բուսցուց.
 Որնաւորիկ գոուըտոցը ետեւիկը իս թողուց.
 Գընա զաւկիս ըսէ որ, իր տանը սունն ընկեր է.
 Ըսէ՛ մայրըդ տանը քէօշէն լալով էրեր մրկեր է.
 Գընա՛, խապրի՛կ մը տար զաւկիս, ըսէ՛, մայրըդ մեռե՛ր է:
 Ես զարի՛պ եմ, տահա զուրպէթն ի՞նչ ընեմ:

Վէրանէ տունը վըզիկըս անցաւ,
 Աչքիս մարգըրիտ արցունքը չորցաւ,
 Ղարիպիս ճիկէր շա՛տ արունեցաւ,
 Ես զարի՛պ եմ, ալ զուրպէթներն ի՞նչ ընեմ:

Ղարիպութեան տեղը սրտիդ քեար ըրաւ,
 Զատեց հօրմէդ մօրմէդ քեզ օտար ըրաւ,
 Հալլած օսկի էիր նորէն հէլլ ըրաւ,
 Ես զարի՛պ եմ, տահա զուրպէթն ի՞նչ ընեմ:

Շապիկըս պատուե՛ր, մարմինըս բա՛ց է,
 Մօրկանըդ կերա՛ն արընէն հաց է.
 Աւազը տէօշէկ, չոր քարը բարձս է.
 Ես զարի՛պ եմ, տահա զուրպէթն ի՞նչ ընեմ:

Հուսնրկին աչուին կա՛լ կա՛լ է եղեր.
 Քու մօրկանդ աչուին կէօլ կէօլ է եղեր.
 Որդի՛ս, մեր շէն տուն վէրա՛ն է դարձեր,
 Ես զարի՛պ եմ, ալ զուրպէթներն ի՞նչ ընեմ:

Ամենըս մէյմէկ լեռներ մընացին.
 Զաւկըներս մէյմէկ հեռացան գացին.
 Աչքերըս անոնց հասրէթ մընացին.
 Ես զարի՛պ եմ տահա զուրպէթն ի՞նչ ընեմ:

Վէթանս է երկինք. ետրըս՝ Աստուած է.
 Անտէրին երկինք իր դուռ բացած է.
 Տէրվի՛շ, ալ ընկիր մէզարըդ բաց է.
 Դուն զարի՛պ ես ալ աս աշխարքն ի՞նչ ընես:



Չ Ի Մ Ն Ա Ր



Ո՛չ, չի մընար, կեանքը այսպէս անժըպիտ կեանք չի՛ մընար.
 Մուռ երես բաղդն երկար օրեր ծուռ երեսօք չի՛ մընար.
 Արեւը միշտ սեւ տմպի տակ պահուած այգպէս չի՛ մընար.
 Կուրծքէն թռչող «ախ ու վախ»ը բընաւ գետին չի՛ մընար.
 Երգչին նըզովքն առնող մարդը անպատիժ մարդ չի՛ մընար.
 Հայոց ազգը երկար այսպէս խեղճուկ մէկ ազգ չի՛ մընար.
 Մարդուս կեանքը յաւիտեանըս յաւիտենից չի՛ մընար.
 Դիտէ՛ք, Ֆէլէկն ինչե՛ր կ'ընէ, աշխարքն այսպէս չի՛ մընար:

Ո՞ւր են Մենֆիսն, Անի՛ն, Հըոօմ, Փարաւոնները ո՞ւր են.
 Աղեքսանդրը, Նափօլիօն, Տիգրա՛ն, Լէնկթիմուրն ո՞ւր են.
 Ո՞ւր են Տիւրօսն ու Սիգօնը, Ս.ղոմոնները ո՞ւր են.
 Էրզթօր Հիւկօն, Լամարթինը, ցաւոտ Դուրեաննե՛րն ո՞ւր են.
 Աշխարքն ամէն անցաւօր է. կեանքը մարդուս չի՛ մընար.

Երկու աւուր կեանքին դէմը չորս օր ինչո՞ւ կ'աշխատինք.
 Կեանքի ծովուն մէջը խարխիս նետել ինչո՞ւ կ'աշխատինք.
 Ինչո՞ւ փուշը վարդի փոխել մենք օրն ի բուն կ'աշխատինք.
 Աշխարքն այսպէս եկեր կ'երթայ, հապախնչո՞ւ կ'աշխատինք.
 Չէ՛, սիրակա՛ն, դուր աշխատա՛նքն միայն մարդուս չի մընար:

Հազար ամեայ Մաթիւս Աղին աս աշխըրքէս ի՛նչ մընաց.
 Դիտնալո՞ւ ենք, աշխըրքիս մէջ ցից զարնել մարդ չէ կոչուած.

Դիօգինէս Ֆիլօսօֆին կոնակը միշտ բաց մընաց.
 Նուբար փաշան փարան շալկա՞ծ անդիու աշխարքը գընաց.
 Հապա ի՞նչ է ձեր չարչարանքն, քանի որ բան չի մընար:

Ինչո՞ւ փոր մը հացի համար կուով կ'աշխատի մարդը.
 Իրարու փոր վար վեր տալով դըրամ կը շահի մարդը.
 Հաճոյքին ձեռք գերի դարձած անասուն կ'ըլլայ մարդը.
 Ասո՞նց համար արդեօք Աստուած աշխարք զրկած է մարդը.
 Չէ՛, բարեկամ, հաւտա՛ խօսքիս, ըրածնիս մեզ չի՛ մընար:

Մարդուս ձեռքի աղտն է փարան, մարդուս ձեռքը չի՛ մընար.
 Աղտը պաշտող մարդը այսպէս միշտ կըռապաշտ չի՛ մընար.
 Օլիմպոսի գագաթներէն աստուածները իջան վար.
 Փարան շալկած աստնւօրէս չուել մէկ մարդ չի՛ կրնար,
 Ռօչիլտներն ու Նուբարները համալներ են ինձ համար:

Ինչ չափով որ չափես, անով կը չափուիս, ա՛յս է չափը.
 Փարային դէմ ոչ ոք մարդուս զուրուշ կը դընէ ափը.
 Թէ դու մէկին քանդես պալատ, նա չի շիներ քու տունը.
 Կատուիդ դէմ ո՞վ կը սպաննէ հաւատարիմ քո շունը.
 Վարպետորդի չէրչիին ձեռք մեթըր չըլլար արչունը:

Աշխըրքիս մէջ ո՞վ ցոյց կուտայ թէ անթերի մարդ կ'ըլլայ,
 Փուշը վարդին թերութիւն չէ՛, առանց փուշի վարդ կ'ըլլա՞յ.
 Փողը մարդուս պակասը չէ՛. փողո՞վ մարդըս մարդ կ'ըլլայ.
 Իչուն կոնակ ոսկի համետ կապելով էշ-մարդ կ'ըլլա՞յ.
 Երէկ՝ հարուստ, այսօր՝ աղքատ, վաղը կեանքն ալ չի մընար:

Բարի անո՛ւնը կը յիշուի մարդուս մեռնելէն ետքը.
 Բարի անունը՝ երազ չէ՛. կուգայ երազէն ետքը,
 Ազնիւ մարդուն համար շիտակ ճամբայ քալելն է պէտքը.
 Անյաջող է չարին ետքը թ' հազար ալ օգնէ դէպքը.
 Բարիքէն զատ աս աշխրբիս վըրան ալ բան չի՛ մընար :

Զրկանքներու աս աշխրբին հետը ռիտով մի՛ կապուիր.
 Անոխակալ եղիր չարին, անկէ հեռո՛ւն մի՛ խաբուիր.
 Աւետարանըդ դո՛ւն գըրէ, ժամերուն մէջ մի՛ փակուիր.
 Թէ կ'աւտաս որ դատաստան մը կայ դատող, հոս մի՛ դատուիր.
 Տէրվի՛շ, խօքըս քու վըրադ է, անպատիժ մարդ չի մընար.
 Դատաստանիդ կուգայ օրը, կ'առնես կուտաս քո համար :



Կ Ն Ա Ն Ա Ճ Ը



Աչքիդ չարութիւնն է սրտիդ լուռ վըրկան,
 Հոգերանը քեզ կը կարգայ, կընահած.
 Ոսկորով լի կեանքդ է հոտած գերեզման,
 Դու նըչաւա՛կ ես պժգանքի, կընահած:

Անգո՛րծ, արտաքինով տեսքէ լուրջ մարդուն,
 Հագուած շքուած շորերդ միշտ նոր, փայլուն,
 Ուր լաւ պատառ տեսնես՝ հոն կը թռչիս դուն,
 Ամեն ջըրի մէջ ձուկ փնտռող կընահած:

Քեզ կեղծաւո՞ր անուանեմ, թէ խորամանկ.
 Լեզուդ երկու բերնով թուր է, չառներ կանգ.
 Ուր որ մտնես աղուէսին պէս անվըտանգ,
 Որսըդ ուսիդ զարկած կ'ելլես, կընահած :

Սօսքերդ՝ սուր, բընութիւնդ է դուրեկան.
 Կը գլտորուիս զատկի հաւկըթին նըման.
 Ուր որ տեսնես շրջան կնկան, աղջըկան,
 Շան պէս անոնց շուրջ կը շրջիս, կընահած:

Հազար թելի ծայր անցուցած խայծ ու կարթ,
 Զկնորսին պէս յաճախ կը նստիս հանդարտ,
 Վա՛յ թէ անփորձ աղջիկն ընկաւ քու թակարդ
 Ալ փրկու թիւն չըկայ ձեռքէդ, կընահած:

Քանի՛ քանի անխորձ աղջիկ խաբեցիր,
 Զարկիր ոտքովդ, ու գերեզման ձրգեցիր.
 Սուտ ճգնաւոր դարձար բերանդ սրբեցիր,
 Հռչակելով քեզ « Գա՛ռն անմեղ », կընահաճ:

Տէրվի՛շ, հեռո՛ւ կեցիր կընահաճ մարդէն,
 Օճի զաւակ է անիկա, թուք ու մուր,
 Ուր որ տեսնես անոր մուտքը սողալէն,
 Մի՛ խընայիր, հարուածըդ շե՛շտ իջեցուր:



Ը Ն Կ Ա Ծ Կ Ի Ն Ը



Սէրըդ սառին վրայ փորուած նըկար էր.
 Արեգակին դէմ տոկալու տըկար է.
 Քեզ սիրողը քեզմէ շա՛տ ապիկար էր.
 Ով քեզ սիրէ, ես զինք դժբա՛ղդ կ'անուանեմ:

Պոռնիկի պէս հարիւր մարդու կը ժպտաս,
 Արեւուն հետ լուսին տեսնես՝ սէր կուտաս.
 Ով կըտուցը բանայ՝ անոր կեր կուտաս.
 Քեզ մէկ խօքով վաճառական կ'անուանեմ:

Ճաթած սափոր ես, ամեն տեղ կը կաթես.
 Ճարպիկ ձկնորսի պէս ձուկ կը թակարդես.
 Պոռնիկ կնկան դուն հարազատ մակարդ ես.
 Քեզ մէկ խօսքով ես ընկա՛ծ կին կ'անուանեմ:

Թարմութիւնըդ դու հաներ ես վաճառքի.
 Տարածեր ես համբաւ ամէն տեղ յարգի.
 Տէրվիչը քեզ կ'ենթարկէ անարգանքի,
 Ու քեզ սիրողն նա կորա՛ծ մարդ կ'անուանէ:



ՔՈՒ ԲՈՆԱԾ ՃԱՄԲԱԳ ԾՈՒՌ Է



Իշուն քեռի ըսելով ուղտերուն զըլուխն անցնող
Կարաւանին առաջնորդ, քու բռնած ճամբադ ծուռ է.
Խենդ է ով քու քամակէդ ուղտ կապեց քեզ հետեւող,
Քանի դեռ ժամանակ կայ, յետ դարձիր, ճամբադ ծուռ է:

Հիւսիս երթալու տեղ դէպ ճամբայ բռներ ես հարաւ.
Նեւտոնին չափ հաներ ես քաջ աստղագէտի համբաւ.
Քեզի ո՛չ թէ կարաւան, չեմ վստահիր երկու հաւ.
Դարձիր, անխելք, յետ դարձիր, քու բռնած ճամբադ ծուռ է:

Հազար շըլինքըդ տնկես նըշան փնտոելու, զո՛ւր է.
Ցերեկով չես տեսներ աստղ, կարճամիտ, ճիգըդ զուր է,
Աստղագէտի նըշանը աչքըդ տեսնելու կոյր է.
Երկար ականջն աչքի տեղ չի ծառայեր քեզ, զո՛ւր է:

Խենդ հովերուն ուղղութիւնն քեզ բռնելով առաջնորդ,
Տէրվի՛ն, այլոց առաջնորդ դառնալու ճիգըդ զուր է.
Կոյր փողոց կ'իլլէ դէմըդ, կը ծաղրեն քեզ մատնացոյց.
Դարուս ծուռ ճամբան բռնէ. քու ուղիդ ճամբադ ծուռ է:



Չորս բոլորըս լաւ ու վատ խօսող մարդիկը շատացել են,
Ասել է թէ իմ վարք ու բարք հա՛մ լաւացել հա՛մ վատացել են.
Վատըս ինձ յայտ յանդիման է. լաւիս ես չեմ տեղեակ.
Հազար բարիս չի տեսնելով մէկ վատիս հաւատացել են:

Աշխարքիս հետ վարուելու մէկ կերպը չի գիտնալով յատուկ.
Ամենուն աչքին փուշ եղայ խայթիչ չունենալով յատուկ.
Ում որ բարիքին ցանկացայ բարիս չի ճանչնալով յատուկ,
Ելաւ իմ աչքըս փորելու մէկ նոր գործիք շինեց յատուկ:

Կարծիքիս մէջը իսարուեցայ երկամտեայ գառնուկին նըման,
Գայլերու մէջ զուր կը ճըչամ գառնուկին մայիւնին նըման.
Գընա՛ անապատներն ընկիր անտուն անկայունին նըման
Ու աշխարքըս ատէ՛, Տէրվի՛ն՝ քէօր բուի վայիւնին նըման:



ԳՆԱ՛, ՈՒՐԻՇԻՆ ՂՕՆԱՂ ԵՂԻՐ



Ի՞նչ ես գըտեր դուն ինձ վըրայ, այդչափ սիրահարուել ես.
 Խենդերուն յատուկ մէկ սիրով վըրաս խելագարուել ես.
 Կեանքս անառիկ բերդըդ ըրած մէջըս խորաթաղուել ես.
 Քիչ մ'ալ գընա՛, աղքատութիւն, ուրիշի՛ն զօնաղ եղիր:

Մանկութենէս գիրկըդ մեծցայ, օրօրեցի՛ր օրոցքըս.
 Քանդեցի՛ր ու տարտղնեցիր խանձարուրի կապոցքըս.
 Խորտակեցիր՛, թափո՛ւր թողիր զըրամարկըս, գըրոցքըս,
 Ինձ շա՛տ սիրող աղքատութիւն, ուրիշի՛ն զօնաղ եղիր:


Ո՛չ աղօթքիս լըսեցիր, ո՛չ աղաչանքիս գըթացիր.
 Քու միակերպ հարուածներովդ օձիկըս բաց չի թողիր.
 Աչեկոծուած նաւուն նըման կուրծքըս հերիք ծեծեցիր,
 Ես երկաթ չե՛մ, աղքատութիւն, ուրիշի՛ն զօնաղ եղիր:

Մարմինըս՝ մերկ, անձս՝ անհալաւ թողիր Ադամին նըման,
 Էջ-նահատակ ըրիր հեծար, սանձ զըրիր բերնիս վըրան.
 Երսունըտօթն երկա՛ր տարի չարչրկեցի՛ր իս լըման,
 Ես պանդոկ չեմ, աղքատութիւն, ուրիշի՛ն զօնաղ եղիր:

Տէրվիշին ո՞ր տեղին հաւնար, բաց չես թողներ ըռեխը,
 Հալածեցիր՝ մինչեւ հագաւ կոշտ կաշիէ տըրեխը.
 Մեռնելէս վերջ, ի՞նչ, կը յուսաս՞ թէ՛ վայելե՞ս քըլեխը.
 Կորիր գընա՛, ա՛յ շան որդի, Ռօջիտին զօնաղ եղիր:



Ե Ր Ե Ք Ձ Ա Յ Ն



Ա. Երդ ԶԻՒԱՆԻՔԻ՛

Երեք ձայն կայ, երեքն էլ ես ատո՛ւմ եմ.
 « Ոսկիի ձայն, Սիրունի ձայն, Ջըրի ձայն. »
 Զիւա՛ն վարպետ, քո երգածն ես սըտո՛ւմ եմ,
 « Ոսկիի ձայն, սիրունի ձայն, ջըրի ձայն »:


Ոսկին՝ բեռ է, կապուած զըրաստին կոնակ,
 Շա՛տ եմ տեսել ոսկով հարուստ աւանակ,
 Եթէ լինէր գրպանդ ոսկով լի քըսակ,
 Քու՛նըդ աչքիցըդ կը կտրէր, ո՛վ Զիւան:

Սիրունի ձայնը՝ ականջիդ զուրեկան,
 Լա՛ւ էր, եթէ այլոց չի տար պատասխան,
 Երբ այդ ձայնն է ուրիշին հետ միաբան,
 Սէրըդ դանա՛կ կը դառնայ սուր, ո՛վ Զիւան:

Ջըրի ձայնը մի՛ կարծեր միշտ գետակ է,
 Խենդ ծովերուն աչէ՛, միթէ կատա՞կ է,
 Աչքի արցունքն էլ մեծ ջըրի ծորակ է.
 Դէմըդ մի՛ տեսներ միշտ գետակ, ով Զիւան,

Ես Տէրվի՛շ եմ, չի՛ սիրեր իմ ականջըս
 « Ոսկիի ձայն, սիրունի ձայն, ջըրի ձայն, »
 Զիւա՛ն վարպետ, ա՛յլ է իմ ալ պահանջըս,
 Իրաւունքի, պարտքի, մէկ էլ խղճի՛ ձայնս:

ՍՈՒՏ ԵՆ



Տխրատեսի՛լ, մահաբո՛յր, սե՛ւ է պատեր երկիրը.
 Մարդիկ սակայն կ'ըսեն թէ՛ լուսաւորութեա՛ն դար է.
 Չարիքը հաստ շերտ կապած թաղե՛ր է ողջ երկիրը,
 Մարդիկ կ'ուզեն հաստատել թէ՛ այս բարութեա՛ն դար է:

Բարեբեր ու յուռթի են, խորշակ չէ փըջող հովը.
 Դաշտերը առատ հունձքով, մարդիկ կարօ՛տ են հացի.
 Շտեմարանները լիք, սակայն տիրե՛ր է սովը,
 Ամեն տեղէ հեծկտո՛ւք, անէձքի ե՛րգ, ձա՛յն լացի:


Ապահով մէկ վայր չիկայ, արի՛ւն կը կաթէ չորս դին.
 Կը զարմանա՛մ երբ կ'ըսեն թէ՛ խաղաղութեա՛ն դար է.
 Անմեղը շղթայակապ նետեր են մէջ մութ բանտին,
 Մարդիկ սակայն դեռ կ'ըսեն թէ՛ արդարութեա՛ն դար է:

Ի՞նչ կ'արժէ այն բուրաստանն, երբ մէջը մէ՛կ վարդ չիկայ.
 Աշխրբիս սիւնները ծուռ, մէկ ճանապարհ հարթ չիկայ,
 Յիմար է ու կ'ըսէ թէ՛ աշխարքիս մէջ դարտ չիկայ.
 Աշխարհքըս մարդկանցմով լիք, մէջը սրտով մա՛րդ չիկայ:

Տէրվի՛շն եմ, Տէ՛ր, տառապա՛ծ, թափառե՛ր եմ շարունակ.
 Լոյսի՛դ, հանգիստի՛դ կարօտ քաշե՛ր եմ ծարաւ պապակ.
 Քու երկնային դռնակըդ բա՛ց ալ հերի՛ք պահես փակ.
 Ազատէ՛ ինձ հերի՛ք է մընամ այս խաւարին տակ:



ԱՇԽՐՔԻՍ ԲԱՆԵՐԸ



Աս աշխրբիս գործերն ինչպէս եկեր են անանկ կ'երթան.
 Խանն իջնող քէրվաններն ինչպէս եկեր են անանկ կ'երթան.
 Քիմինը խըմելու համար տամլա մը ջուր չի գտներ.
 Քիմինին դէմն հեղիղ կ'ելլէ անցնելու ճար չի գտներ.
 Զրկիրին կաւ կուժը յանկարծ ուսէն կ'ընկնի կը կոտորի.
 Անհոգ քաղող մարդու ոտքին ոսկի սափոր կը կառչի.
 Կը պատահի որ յիմարին ձեռքը կ'ընկնի աէֆինէ.
 Յիմար մարդը գանձով միշտ խելօք կ'ըլլայ քենէ ինէ.
 Ծովը նետուողին ետեւէն հազար մարդիկ կ'ընկնին ծով,
 Որ ազատեն, ապրեցընեն, բարիք ընելու յուսով.
 Բայց եկո՛ւ տես, որ ջուրն ընկածն ջրէն կ'ելլէ անվտանգ.
 Ազատարար մարդիկ կեանքը վըրայ կուտան զինչ փրկանք:

* * *

Սուշ աղամանդ կարծած քարըդ խամ ճամի կըտոր կ'ելլէ.
 Կրնոջ վատէն Աստուած պահէ, վատ կինը մարդ կը կըլլէ.
 Կին էակին ըսէ թէ եօթ երրորդ երկինքն հարանիք կայ,
 Հոն ելլելու համար էրիկն, մազն, աչքն, հոգին քեզ կուտայ.
 Վախցիր կընոջ անուշ լլւէն, կընոջ արմատն Եւա՛ն է.
 Կնկան անուշ լեզուն, հաւտա՛, օձը ծակէն կը հանէ.
 Պոռնիկ կարծած կինդ ալ երբեմն կ'ելլէ գորով, գութ, հրեշտա՛կ.
 Կրնոջ սիրտը հազար սանդուխով շինուած վի՛ն մէ անտակ:

* * *

Հազուագիւտ է, որ էրեկմարդն ալ անրիժ ճիւֆէր ելլէ.
Քանի որ իր հայրն է Ադամ, որդին իր հայրը կ'ելլէ.
Էրեկմարդուն աչքը չար է, հրեշտակ թէ ըլլայ կինը,
Աչքն օտարին կ'ուզղէ դարձեալ, որ գտնէ իրեն մինը :

* * *

Մարգերու մէկ տեսակը կայ, որ սեւ փօսթի տակ մըտած,
Առտուընէ մինչ իրեկմուտք աղօթք կ'ընեն առ Աստուած.
Սունկ ու սըկի՛ն, մոմ ու բուրվառ լառած կը փարտեն քըչոց,
Որ ըստանան միամբտէն քանի մը փարսոյ յիշոց.
Սրտերնին՝ սե՛ւ, երկա՛յն մօրուք, տիպարնին է խորին սուգ,
Ուրտեղ տեսնես պատրաստ ունին աչքերնուն առատ արտուք.
Ժամանակաւ նեղոսին ալ ափը կոկորդնին բացած
Կոկորդիլոսները երկա՛ր նստած կ'ըլլան եղեր լաց,
Որ անցորդը իրենց ցամքած լեզուին կաթ մը ջուր զընէ.
Կոկորդիլոսը գութ ունի՞, իր բարերարն կը կլլէ.
Կըղերականը թէ Յիսուս դառնայ խաչուի՞ մի՛ հաւտար.
Ուսչէն « փարա՛յ տուր . . . » կը կանչէ, կ'առնէ իր լեզուով ճարտար :

* * *

Դարուս մօտան առուտուրն է, ամէն բանի մէջ ա՛ռ, տուր.
Թէ առածըդ չի կրնաս տալ, լընաս չունի՛, առ կուլ տուր.
Թէ տուածըդ չի դարձնեն քեզ, ոչի՛նչ, վարան սառ կուլ տուր.
Օխադ ըրէ հազար տըրամ, հազար կըրամով դուն տուր.
Օձի ձագուն հետ հաշտ գընա, ժպտէ՛ անոր տուն տեղ տուր.
Շուկան թէ որ զըրայինն երգ խարդախ մեթըր գործածեն,

Դուն լաստիկէ շինէ մեթըրդ, թող քեզ հազա՛ր բամբասեն.
Բամբասող զըրայնիդ լեզուն թէ կը հասնի մինչ Պաղտատ,
Դուն հիւսիսի բուեռն հասուր կարճ մի թողուր լեզուդ վատ.
Մէկին դէմը հազրապատիկ բերող սերմն է արդ յարզին.
« Աֆէրի՛ն, ա՛չք օլսուն տը՛ղայ . . . » կ'ըսեն թէ գործդ է կարգին.
Ծըռտիւ պըստի եախան կեղտոտ մարդուն հետ մի՛ տեսնուիր.
Փէչին քըսուէ մեծ մարդոց որ դուն ալ կոչուիս « այր ընտի՛ր . . . »
Փորդ անօթի քէմանի պէս թէ լղձկայ՝ հագիր նոր.
Տունդ ու տեղդ կահաւորէ, փարթամ ցոյց տուր անսովոր.
Մոոցի՛ր թէ մարդը խիղճ ունի. խեղճերուն հախը կո՛ւլ տուր.
Աւետարանը սո՛ւտ հանէ, այրիին հախը կո՛ւլ տուր.
Ճշմարտութեան երեսին թո՛ւք, սո՛ւտը կանչէ ժիր լըկադ,
Արդարին ձիգ ապտակ հանէ, տուր անխընայ ծեծ ու փատ :

* * *

Աշխրբիս մէջ կա՛մ գող ըլլալ պէտք է, կա՛մ ցած . . . լէնկ,
Որ հազարին երկու հազար վաստըկիս ու կապես տէնկ.
Վաստկուրին երկու արհեստ մընացեր է պատուական,
Սումար խաղալ, կաւատ դառնալ, երկուքն ալ գո՛րծ շահեկան
Կինդ ու աղջիկդ թէ . . . զութիւն ընեն՝ ձեւացիր սուտ էջ.
« Սո՛ւտ են . . . » ըսէ, ուղար ցըցուր, համոզէ թէ ուղտն է գոմէշ.
Պատին իշուն տէֆթէրն անցուր, ճակտիդ տնկէ զոյգ մ'եղջիւր.
Հարցընողին՝ « ի՞նչ կայ, » ըսէ, դարուս մօտան է եղջիւր . . . :

* * *

Տէրվի՛շ, քարերդ լա՛ւ խրվեցիր, անոնց տուիր ձեւ. կատակի.
Դուն արգարին ճամբան բռնէ, մի՛ լինիր զինչ աւանակի.
Ապրէ՛ ընարած կեանքովդ, թէեւ՝ ան ըլլայ կեանք նահատակի:



ԱՏԵՑԻՐ ՔԵԶ, ԱՇԽԱՐՀ



Պառաւայցած ջատուկ կնկան նըման է դէմքդ ինծի, աշխարհ.
 Փոթուարկած չեչոտ դէմքիդ զո՛ւր դու կ'ընես հընար, դեղ, ճար.
 Հընարքներով գեղեցկուհու համբաւին չե՛ս արժանանար,
 Հազար կարկըտանքով պատնած պոռնիկի՛ն ես պատկեր, աշխարհ:

Լուսատիպով ես քու պատկելի դ ճիշտ ու յստակ նըկարեր եմ,
 կարկինով ու եռանկիւնով բըլանըդ փոքրացուցեր եմ.
 Արեգակի՛ նըման պայծառ գործերըդ ցոլացուցեր եմ,
 Բու Արարչիդ ձեռքէդ բողոք ներկայացուցեր եմ, աշխարհ:

Բու հին դէմքըդ պոյայեր ես. Սրարիչըդ քեզ չի ճանչցաւ.
 Պոռնիկի պէս հինայեր ես ձերմակ մաղերդ վատահամբաւ.
 Լի՛րբ, ա՛նամօթ, գործքերդ մէկիկ մէկիկ Տիրոջս պարզուեցաւ.
 Վարակուած ու անտաւոր ես, ամեն ցաւու տէր ես, աշխարհ:

Հազարաւոր որդիներուդ անհարազատ կաթ ես տուեր.
 Կաթիդ մէջ թոյն մակըրթելով կեանքը դարձուցեր ես աւեր.
 Որդիքըդ չե՛ն կարող ապրիլ կըրելով այսքան մեծ ցարեր.
 Երկնային Մեծ-Բըթիչին անգամ քեզմէ ձեռք է քաշեր, աշխարհ:

Դու մէկ բանով կը փրկուիս, ցաւուդ մէկ դարման կայ, աշխարհ.
 Զրհեղեղը կը նորոգուի անշուշտ, Սողոմ. Գոմոր աշխարհ.
 Ա՛խ, հ՞ոք արդեօք դու հիմն ի վեր կը տապալիս, անպէտք ս շխարհ.
 Տէրվիչին միշտ զիշեր ցերեկ ազօթքն այս է, Պոռնի՛կ Աշխարհ:



ԻՆՉ ՕԳՈՒՏ



Քու Աւետարան զըրելէդ ի՞նչ օգուտ,
 Երբ աշխարքը հաւատք ու օրէնք չունի,
 Կ'ուզէ թուրք լինի ան, կ'ուզէ՝ եզիտի,
 Որ Ղուրան ին չի հաւատար, ի՞նչ օգուտ:


Բոլոր ազգերն իրենց գիրքը ունեցան,
 Ամուր բունեցին ու վըրան պինդ կեցան,
 Բայց որ իրար տուն քանդել աշխատեցան,
 Լաւ գրքերու զօրութենէն ի՞նչ օգուտ:

Կըրօնքով է, որ իրար դէմ կը վագնիք.
 Կըրօնքն ըլլալու չէ՛ մարդոց ձեռքը դէնք.
 Թէ կըրօնքով իրար տուն պիտ հրկիզենք,
 Հաւատացեալ ըլլալնէս մեզ ի՞նչ օգուտ:

Տէրվի՛չ, յարգէ՛ Միւսիւլմանին Ղուրանը,
 Յարգէ՛, յարգե՛լ տուր քու Աւետարանը,
 Երբ չես տեսներ քու աչքիդ մեծ գերանը,
 Այլոց աչքէն չի՛ւղ ես հաներ, ի՞նչ օգուտ:



ԻՆՉԵՆ



Լի՛րբ, անամօ՛թ մեծատուններն աղբըտին հալէն ի՞նչ գիտեն.
 Խղճով՝ բոպիկ, փողով՝ հըզօր, խեղճուկին կեանքէն ի՞նչ գիտեն.
 Աչքերնին փակ կոյր մարդիկը ամպոտ երկինքը ջինջ գիտեն.
 Ցեցերը, մարախներն արտին վընասեն բայց բշինչ գիտեն.
 Լի՛րբ, անամօթ մեծատուններն աշխըրքիս ցեց չեն.— այլ ի՞նչ են :

Իշուն բարեւ կուտան, օձին կը պաշտեն, եթէ ունի փող.
 Առանց փողի թէ քեզ տեսնեն «բե՛ռ ես» կ'ըսեն, դուն մըտիր հող.
 Խաչիդ տակը կ'ըլլան լացող, մինչ դաշոյնով բացին քու կող,
 Լացիդ՝ ցերեկին են կըցորդ, գիշերն՝ իրենք են տանըդ գող.
 Այսպէս մարդիկ Փարիսեցւոց գաւակները չեն, — այլ ի՞նչ են :

Երէկ՝ կեր-խում, սակայն այսօր՝ բարեկամներդ փախան հատ հատ
 Չէ՞, վերահաս կորճանումով մ'այսօր ընկար տընանկ աղքատ.
 Վաղն յաջո՞ղ ես, մինչ զըժօխքէն կուզան պարպել հետըդ գաւաթ.
 «Թոխա» կ'ընեն մըկրտելով քեզ «հարազա՛տ» ու «պայազա՛տ...»
 Պոռնիկ կնկան կաթ են ձըծած ասոնք ընկեցիկ չեն.— ի՞նչ են :

Բարոյապէս ընկնելու վըրայ է ամբողջ աշխարհ, Տէրվիշ,
 Աշուղ կտրած դուն գինո՞վ ես, թէ ծրխած ես ծանրը հաշիշ.
 Այլոց ելեր կուտաս խըրատ, տանըդ թօնիրն չունի ակիշ.
 Ուրիշները ոսկի սափօր ունին, մինչ դուն՝ չունիս պարզ շիշ.
 Դո՛ւնալ եղիր նըման այլոց, որո՞ւն կը սպասես ակնապիշ :

Ծուռ աշխըրքիս ուղիղ խըրատ տուող միայն դո՞ւն մընացիր.
 Լեզուիդ պատիժը կը քաշես թէ որ խառնես ամեն խնդիր.
 Փակէ՛ աչքերդ, եզի՛ր անսիրտ, խղճիդ վըրայ ծանրը քա՛ր գիր.
 Ծուռը՝ չիտակ, հաստ ու բարակ մէկ են ըսէ, մի՛ կարմըրիր.
 Հաւտա՛ խօսքիս, Տէրվի՛շ, այսօր աղտոտ մարդը կոչեն ընտիր :



ՅԱՆԿՈՒԹԻՒՆ



Բազմաբան փոխուէր, կրէսոս մը դառնայի,
 Հարստութեան ոյժն ու խելքն ալ միանար,
 Բոլոր խանգարուած կարգերը բառնայի,
 Ծերուկ աշխարհք նոր լուսնի պէս նորանար:

Չարին չէի թողուր աճիլ բիրտ, ուժեղ.
 Մութն ու լոյսը կը նեւէի ջոկ ջոկ տեղ.
 Բարին իր ճամբան կը քալէր միշտ անշեղ,
 Իսկ չարութիւնը կը դառնար անհրնար:

Ծոյլն՝ անսրնունդ կը թողէի, իսկ ժիրը՝
 Անարգել ձեռք կ'առնէր հացի խնդիրը.
 Ուրախութեան մէջ կը լողար երկիրը,
 Նորափետուր ուջ աշխարք կը մանկանար:

Բարձր սարը կը ցածրանար հըզատակ,
 Ու արկար չէր ճմուռեր օտից տակ
 Գաճաճը չէր փքուեր որպէս հեղինակ,
 Միշտ իմաստունն ամբիօն կը բարձրանար:

Կը կարէի զըլուխը դահ նստողին.
 Հաւսար պատիժ դահ նստողին ու գողին.
 Տարբերութիւնն ինչ է խողին ու բողին,
 Մէկը՝ մարդ է, միւսն՝ աղտոտ ճանապարհ:

Տէրվի՛շ, հերի՛ք երազ տեսնես, է՛յ տխմար,
 Երազելով չես գտներ մէկ ճանապարհ.
 Հէ՛մ հարուստ չես, հէ՛մ ոյժ չունիս, հէ՛մ խելատ,
 Բու ի՞նչ բանո՞ք է երազ տեսնել, է՛յ տխմար:



ՉԻ ԼԻՆԻՐ




Սըխա՛լ է, է՛յ Տիւանէ,
 Սեւէն սպիտակ չի՛ լինիր,
 Հազար կարաս դեր ու հանէ,
 Կեզտոտը իստակ չի՛ լինիր:

Բընականէ՛ն պիտ ունենայ,
 Էչէն նահատակ չի՛ լինիր.
 Ասլիցը հարամ զադա,
 Դիւ էն հըրեշտակ չի՛ լինիր:

Ի՞նչ կ'արժէնայ, դարտա՛կ կարաս,
 Հարբածին կատակ չի՛ լինիր.
 Ամուլ կինը հազար ծով պաս
 Պահէ ալ, զաւակ չի՛ լինիր:

Վարդենուն տակ տուտուց ագռաւ
 Ման գալով երգակ չի՛ լինիր.
 Թէկուզ վարդաջըրով լուսաս,
 Տէրվիշը սոխակ չի՛ լինիր:



ՍՈՒՏ ՍՈՒՐԲԵՐԸ



Սուս սուրբերը Արեղայ ու ձգնաւոր
Բազմացեր են ամեն անկիւն, ամեն գեղ.
Երէկ՝ զիժ էր. այսօր՝ քաղքին փոքրաւոր,
Վաղը փիլոս կուտան ուսին ամեն տեղ :

Սիրտը՝ թոյնի պահարան է. Աւետարան՝ օձ լեղուն.
Մուկի մէջ գեւ, ցերեկին է՝ սուրբ հրեշտակ,
Խաչը ծոցէն կ'ելլէ թէ քուն, թէ արթուն,
Լոյսին մէջ՝ խաչ, մուկի մէջ՝ պայտ ոտքին տակ :

Լոյս ցերեկով՝ ընտրեալն է Ասարծուն.
Եկա՞ն գիշեր, դուերուն հետ դաւակից.
Լաց տեսնէ քեզ՝ հետո արցունք թափէ կրճու,
Գլխորիւրդ տեսա՞ն, կուտայ հազար կից :

Հե՛ղ է, խոնա՛րհ, երբ՝ օձի պէս կը սողայ.
Գիշատիչ է՝ երբ կըտուցին մէջն ընկնես.
Ամեն ջրի մէջ զինք նետէ, կը լողա՛յ . . .
Տէրվի՛չ, այսպէս սուրբէն հետո՛ւ, չի խաբուի՛ս :



Չ Կ Ա Մ Ը



Ամէն գէմդ ելլողէն ճամբայ մի՛ հարցներ,
Եա՛ շատ հիւսիս կը զրկէ քեզ, եա Պաղտատ.
Մոլորցրնող մարդիկ շա՛տ են բազմացեր,
Կը խաբեն քեզ, կանգնին կը խնդան վըրադ :

Չըկամ մարդուն ո՛վ հազար ընէ բարիք,
Հազար չարեօք փոխադարձը կը քաղէ.
Թէ չարմաղով մաղես ալիւրն, ալօրիք,
Կանգնի գլխէդ վար քար մաղով կը մաղէ :


Չըկամը քու յաջողութեանդ է ոսոխ.
Նըժոյգ ձիուդ վաղքին արգելք կը նետէ,
Արծիւ աչքերուդ կը քըսէ կծու սոխ,
Բընա՞ծ զրտաւ. — ունքիդ մաղն ալ կը փետէ :

Ամէն հընար կը գտնէ որ չի կանգնիս.
Վա՛յ, կանգնեցա՞ր — ա՛նպատճառ կը զլտորէ.
Թէ դուն ջըրի մուսլուխին տակը պառկիս,
Ան ակը կը գոցէ, կամ՝ կը պղտորէ :

Հայերուս մէջ չը կամին թիւը չըկայ.
Չըկամութիւնն պապերնէս մեզ մէկ ուսուրք է.
Տէրվի՛չ, չըկայ բան մը, ուր չըկամ չըկայ,
Աւետարան կ'ուղես գրէ, կ'ըսեն, այս Այսմաւուրք է :



Ք Ի Զ Է . . .




Երես կայ, որ թըքես՝ շա՛տ է. ոտք կայ, որ համբուրես՝ քի՛չ է.
 Մարդ կայ, որուն առջեւ ծունկ դաս, թէ խունկ դառնաս բուրես՝ քի՛չ է.
 Գործ կայ, որուն գովքն ընելու գըրես հաղար երես՝ քի՛չ է.
 Մարդ կայ, մարդ կոչուելու համար թէ բիւր վըկայ բերես՝ քի՛չ է:

Բըժիշկ կայ որ բուժելու տեղ վէրք կը բանայ յիմարարար,
 Սուտ բարեկամ ձեւացող շա՛տ, թէ խարուելու ես սիրահար.
 Անառակ մարդիկը ուրտեղ տեսնեն բաց դուռ կը շարեն քար.
 Այգալէս մարդիկը խարոյկին վըրայ հանես երես՝ քի՛չ է:

Տեսակ տեսակ ցաւեր կան որ մահն է միայն ղեղազիրը.
 Փանտախտին ի՞նչ օգուտ կուտայ թէ հազար բեռ թափես կիրը.
 Առանց կուրելու չի՛ փոխուիր Հայ Ազգին ճակատագիրը.
 Հակառակ խօսողին, Տէրվի՛շ, խարտոցով միտն քերես՝ քի՛չ է:



Ս ՈՒ Տ Ե Լ Ա Ն



Ուր որ ղօնաղ խան գիտէի,
 Հիմի շան օթաղ է դառել.
 Ում մըտերիմ ջան գիտէի,
 Հիմի հոգէտ է դառել:


Հարազատ բարեկամս դահիճ դուրս եկաւ,
 Ում տաքցուցի՝ ծոցէս կարիճ դուրս եկաւ.
 Ոսկի ցանած արտէս՝ արճիճ դուրս եկաւ,
 Հաւատարիմ ընկերս մատնիչ դուրս եկաւ:

Ամենեւին հաւտալ չըլար հիմակուան բարեկամին,
 Վաղը կոնակէդ կը փըչէ, ուրկէ զօրեղ է քամին,
 Բարեկամէս կըրած միտս չի հասցուց իմ թշնամին,
 Թշնամուոյս պակաս թողածը լըրացուց իմ խընամին:

Տէրվի՛շ, ղեկըդ միշտ դուն բռնէ, նաւդ օտարին մի՛ յանձներ,
 Չարակամիդ կամեցիր լաւ, լաւդ օտարին մի՛ յանձներ,
 Ամէն օր կեր ու կուտ առւած հաւդ օտարին մի՛ յանձներ,
 Բարիքըդ քեզ վերապահէ, ցաւդ օտարին մի՛ յանձներ:



Զ Օ Ր Ա Ի Ո Ր Ը




Որը կարկուտը զարկաւ, որը կերաւ մարտիւր,
 Որը հողմը գլտորեց, որն ալ զգետնեց վախը.
 Որը շուարած մոլար մըտաւ այլոց փարախը,
 Որն ալ անձար մաշեցուց փրտութիւնը, թարախը.
 Որը ոտքին տակն առաւ խոնարհը, ճիտը կախը,
 Հըրամայեց որ խրմէ գինու տեղ քար քացախը.
 Միայն տոկաց, ապրեցաւ զօրաւորը, անվախը.
 Փոթորկին դէմ չի ճկուեց բարձրը սարին տոսախը,
 Հազար տարի պարըսպեց այգին՝ փըշապատ ցախը.
 Ազգերուն մէջն ալ այդպէս, — Սուր կըրո՛ղն է անկախը:


Յուրաք զիւահար նետեց տերեւները ազազուն,
 Բայց հովին դէմ կոուեցաւ ծիծեռնակը քաջարի.
 Ալիքները ծեծեցին հսկայ նաւն անհաստատուն,
 Բայց ծովափի փոքրիկ ժայռն զիմացաւ հազար տարի.
 Ազգաց մէջ մանկիկ ճարօնն եղաւ հսկայ զիւցազուն,
 Գոռոզ Ռուսին խենդ գըլուխն ուժգին զարկաւ սուր քարի.
 Այդպէս ալ Գողիաթին յաղթեց Դաւիթ մ'անանուն,
 Սամիսօնը գետին զարկաւ կընոջ մը խելքն ոչխարի
 Ու վիթխարի փիղն յաղթեց քաջամարտիկ կոուողըտն.
 Զիարչաւի մէջ տանողն է՝ արչաւ ող խիզախը:

Բընու թեան մեծ օրէնքն է, հըզօ՛րը կ'ըլլայ տիրող.
 Կեանքը կոուի կրկէսն է. զօրեղն է միշտ նուաճող.

Կրակած կա՞յ որ տըկարը կը դառնայ միշտ անարգ հող.
 Գլխուդ վըրայ կը կոխեն թէ որ ըլլաս սողացող.
 Յարգելի՛ հըզօր կ'ըլլաս որքան զիզես առատ փող.
 Հազար տարի աղօթէ, չես գտներ շղթադ քակող.
 Լացով, ազօթքով չիլլար ո՛չ փրկութիւն, ոչ լըսող.
 Իրաւունքը սուրին ծայրն է թշնամուոյն դէմ կանգնող.
 Հաւատացիր որ, Տէրվի՛շ, Հայ Ազգին տունը քանդող.
 Վախկոտութիւնը եղաւ, մարեց մեր տան օճախը:



Լ Ա ՚ Ի Է . . .




Համաձայն չեմ քու կարծիքիդ, հարուստէն աղքատը լաւ է.
Հաստահեղուս փրսած որմէն տախտակամած պատը լաւ է.
Հազար ժանգոտ հրրացանէդ ձեռքիս մէկ պողպատը լաւ է.
Քու օձաբոյն դարաստանէդ իմ չոր անպատը լաւ է:

Հարուստէն զիեան քաշեցի, աղքատին ինձ դըպաւ շահը,
Տընանկին խիղճը խառնեցի, կըրա՛կ կարծես կըպաւ ջանը.
Ձննեցի խիղճը մեծատան, սառն արճիճ էր մինչեւ մահը.
Ինձ համար ծոյլ բեռնակիրէն բեռ տանող սպապտը լաւ է:


Փերուզա քարին նըմանակ ամեն տեղ փնտռեցի խիղճը.
Բայակայ էր մեծատան մօտ, սրտով հարուստ զըտայ խեղճը.
Տընանկին մօտ անարգար լինելով իսկ շարժեցի զիղջը.
Հարուստ պարտափրոջ մօտ մէկ հոգիս չառնելն եղաւ զեղջը:

Ամեն տեղ առաջած տեսայ հարուստ փրթած աւազակը.
Թաղական ու ժողովական բազմած հարուստ անառակը.
Փառք ու պատիւ վայելողը Հայոց ազգին մէջը յատուկ
Մըսուրքէն զեռ նոր արձակուած աւանակը ըսին լաւ է:

Տէրվի՛շ, մէկ տե՛ս, երէկ՝ աղքատ, այսօր՝ դարձաւ հազարի տէր.
Մէջ մըտաւ ազգին դործերուն եղաւ տան ու բազարի տէր,
Է՛յ, Տիւանէ, հերի՛ք կատարես դուն աղքատ Ղազարի գեր,
Ժողովական եզիր, գողցի՛ր, գողը հէլալէն միշտ լաւ է:



Խ Ը Դ Ս



Ըստտ դալուս փիւ շման եղայ, անե՛րես.
Գիացիր որ ես՝ փեսայ, ու դուն՝ աներ ես.
Ընծի ինչո՞ւ շիտակ ճամբէն հաներ ես,
Տարեր գինեռուն կը կոխես, անօ՛րէն:

Օղուչաղըս ինձմէն հացի կը սպասեն.
Երեք օր է անօթի, ծոմ, ու պաս են.
Հիմա իս քեզ հեա տեսնողներն ի՞նչ կ'ասեն,
Թեւէդ մըտած երբ տուն կ'երթանք, անօ՛րէն:


Ձօնքանչ մամաս աչ խելքովդ մեռցուցիր,
Օսկի փրէկ տանըդ թէմէլն փլցուցիր.
Վաստակածըդ մէյխանէճուն կերցուցիր,
Հիմա իմ վաստակս ալ կ'ուզես, անօ՛րէն:

Ո՞վ խէր տեսաւ ըռախիէն, զինիէն.
Վա՛ղ անցիր սա մէյխանէճի՛ Քօսթիէն.
Շիտա՛կ քալէ, մե՛զ կը նային չորս գիէն,
Երեօի ջըրով տուն հասնինք, անօրէն:

Տէրվի՛շ, քու զըծած պատկերէդ առ հիսէ.
Հարեցողին կեանքը վաթար ու փիս է
Ծոցին մէջ չունի մէկ փարայի քիսէ,
Ով ծախուեր է գինիին հայվանօրէն:



Խ Ն Դ Ր Ո Ւ Ա Ծ Ք Ն Ե Ր



Աղաչե՛մ, Տէ՛ր, հսկէ՛ վըրաս,
 Մի՛ թողուր որ մարմինս ըլլայ մեղաց տուրակ.
 Մարմնոյս համար ես չեմ վախեր,
 Բայց մարմնոյս տեղ հոգի՛ս կ'ընես հըրոյ ճարակ.
 Լա՛ւ է աչքերըս կոյր փակես,
 Քան մտքիս բաց դոներ դռնան, ու կոյր ճըրագ.
 Մտքիս պղտորութեան առջեւ
 Թու՛մք քաշէ, որ ներսըս չըլլայ մեղաց ծովակ:

Խորհուրդներըս մանրը քննէ,
 Ու մտքերըս հաշկոց՛ուր, զուտ մետա՛ղ ըլլամ.
 Հանքաբանս դուն եղիր, զըտէ՛,
 Որ ես մաքո՛ւր, եւ ո՛չ թէ սուտ մետաղ ըլլամ.
 Երբ փորձանքներ դան դուռս ծեծել՝
 Խուլցո՛ւր ականջս, որ չըլլա՛յ թէ բան իմանամ.
 Անկըրելի պէս պէս ցաւոց
 Դէմ ոյժ աուր, որ չտկարանա՛մ ու զիմանա՛մ:

Իղձերուս սահման ու չափ զիր.
 Կարօտութեանցս դէմ մի՛ հաներ մաշող զրկանք.
 Կապէ՛ ոտքերս ստնակապօք,
 Չարութեան մէջ քարացո՛ւր ոտքս, թող առնէ կանգ.
 Խիստ ու դաժան եղիր չարիս
 Դէմ պահանջէ բարութեանէս հաղար փրկանք.
 Բարիչըս վարձատրող եղիր,
 Որ նորէն նոր բարութեամբ ես տամ արձագանք:

Նենգաւորէն, անիրաւէն,
 Զրպարտիչէն ու խարդէն պահէ՛ զիս, Տէ՛ր,
 Պեղէ ժէռ քար թշնամոյս սիրտն,
 Ու կակղեցո՛ւր, կաթեցո՛ւր գութ, հեղեղէ՛սէր.
 Տէրվիչին, Տէ՛ր, չարը բարին
 Դարձուր, անդաստանին անձրեւ աուր բարեբեր.
 Անաղարտ ու սուրբ ըրէ զիս.
 Որովհետեւ քու պատկերովդ ես ստեղծեր:



Չարին համբերել պիտիս,

Մինչուկ որ բարին գայ ու անցանի.

Ամպէն նրմանակ առ քեզ,

Կայծակ կու զարնէ դէմ յանդիմանակ

Սարերուն, ու կանցնի :

Բարիքը պարարտ տիղմ է,

Պարարտ կու թողու յատակը մինչ անցանի.

Բարին հազար արմատ կապած

Շուք չաւարով ծառ է հսկայ,

Շուք տայ քեզ քեզ եւ ով տակից անցանի :

Մըջումին վերայ մի' կոխեր,

Անդէնում թէ օխտը ժամ չինես,

Մեղքիցը դուրս չես ի գար.

Բարիքի մէջ ծրփացող ծով եզեր,

Թէկուզ էդ ծովու ալիքը գայ խեղդէ քեզ ու անցանի :

Ոայսպէս ու սուտ երա՛զ է, ե՛ղբայր,

Փուճ երազ է ամէն կեանքն աստնւորիս.

էն որին մընաց, որ քեզ մընայ, ե՛ղբայր,

Գիշերը կու տեսնես, երա՛զ . . .

Մէկէլ առտուն շափաղին հետ կու անցնի :

Բարի՞քը. — կու մընայ հաստատ ու կուռ չինուածք.

Աստնական կեանքումդ ողջ քեզ հետ է նա.

Մէկ խնորոզին՝ հաղա՛ր արա բարիք,

Անդէնում տոկոսով կ'առնես դարձը բերապատիկ,

Նորա գինը թանգարժէք կու անցնի :

Աշխրքիս մալին միւլքին աչք մի՛ ածեր բընաւ, զո՛ւր է.

Հասրաթ մի՛ քաշեր ո՛չ փողի, ո՛չ մեծութեան, զո՛ւր է զո՛ւր

Թէկուզ Հինգուստանին էլ տիրանաս,

Երեք կանգուն կըտաւ է քեզ փաթաթող լոկ բաժինքդ.

Դրանից աւել մի փնտոեր քեզ, զո՛ւր է, զո՛ւր :

Մեծութեան աչք մի՛ ունեցիր.

Աստըծուցը էլ մեծ չի կայ.

Թէ Սուլթան Սուլէյման լինիցիս,

Գահ ու զահաւորակ բազմիցես,

Մահիցը քեզ ազատում, ճար չի կայ :

Վաղուան վրայ մի՛ խորհիր,

Վաղն Աստըծուն է. լա՛ւ իմացում կաց.

Սեւ այսօրը կ'անցնի հալբաթ,

Վաղն անցանի կու վաղ վաղն ի վաղ,

Զինչ էս օրն անցաւ արագ :

Երեկուայ կեանքէդ քեզ ինչ մնաց, ո՛վ եղբայր,


Որ հաստատուն կու փնտոես վաղը.

Ոայսպի նման էր էս օրդ անցկացրած, ո՛վ եղբայր,

Վաղուան վաղն էլ կուգայ դեռ,

Զի երէկի նման է կեանքն խարուսիկ, գայ կու անցանի :

Դու էն անանցում բաներին սէօվդա դիր,
 Որ անդէնականում հիմքեր ունի, Տէրվիչ,
 Աւազի, ալիքի վերայ մի հեմնարկեր քեզ, Տէրվիչ,
 Հեղեղը կու տանի տունըդ ասդէնականում,
 Ու անդէնումն էլ բընաւեր կու մընաս, Տէրվիչ:



ՀԱՅՈՑ ՀԱՅՐԻԿԻՆ

Էջմիածնայ վրայ սեւ ամպ նստեր էր, ես այնպէս տեսի.
 Հայոց Սիօնը սրգաւոր գերեզմանատան պէս տեսի.
 Շողակաթը, Հըռիփսիմէն, Գայեանէն սեւ հազած տեսի.
 Իջման քարին վրայ վառուող ոսկի կանթեղն հանդած տեսի.
 Մի ժամանակ լոյս ի՛նձ այդ երեք սուրբ վայրերուն վրայ
 Հիմա աւերակի լալկան բուեր միայն թառած տեսի:

Հայրիկը ծերացեր էր լուսաթաթա՛խ, լուսերե՛ս,
 Հասակը հարիւր տարուան կաղնիին պէս տինջ ու վէս.
 Վիշտերու դէմ կուրծք տնկած, աչքին արցունք գետի՛ պէս.
 Վերջին տարուան դէպքերը կեանքը ըրեր էին կէս.
 Թէեւ դեռ հրզոր պաշտպան իր հօտին՝ ասլանի պէս.
 Բայց մրտահոգ էր Հայրիկը, ես մի քիչ տրխուր տեսի:

Գանձերը կողոպտեր էին, դռները՝ ջարդ ու փըշուր.
 Միաբանները քորձ հագած, անսուա՛ղ անկերակուր.
 Մի ժամանակ սեղանն ունէր կերակրուող ութն հարիւր,
 Խորտիկներով ու գինիով, այսօր չուէին « թանապուր ».
 Հայոց հիւրասէր « Օճախը » փըլե՛ր, գարձեր էր թափո՛ւր,
 Էջմիածնայ վանքը այդպէս տըխուր վիճակի մէջ տեսի:

Հասած արտերը, տափերը կալսի պատրաստ՝ քաղող չիկար.
 Այգիները զեղնողկոյզ կախ՝ օրհնուելու խաղող չիկար.
 Այգեպանը, խոտի հընձուորն մեռած ընկած՝ թաղող չիկար.

Հացի ամբարները դատարկ, շիրախանէն զինի չիկար.
 « Հազարաւոր ազրըճըկող հայ վրններուս մեղքն ի՞նչ էր որ... » (*)
 Մէկ մեթըր չոր գետինն անգամ լիզուրտեկու տեղ չի տեսի:


Մեծ Մասիսը վշտէն ձերմակ պատանք հագեր էր ձիւնափառ,
 Փոքրը Մասիսին էր յանձներ սուգի տըխուր հագնիլ չուրջառ.
 Մասիսէն մինչեւ Արագած սուզը կապեր էր սեւ կամար,
 Թաղման հանդէս կատարէին Հայոց լեռներն, Հայոց աշխարհ,
 Էջմիածինը կը մեռնէ՛ր, Հայոց Հրեշտակն վըրան կուլա՛ր,
 Արագածի անպարանք կանթեղը մարած, խաւա՛ր տեսի:

Ո՛վ անըզգայ անխիղճ ազգեր, Հայաստանն աւերա՛կ ըրիք.
 Եղեմի չորս գետերն Հայուն արեան պղտոր հրակ ըրիք.
 Քանդեցիք տունն անտէր Հայուն, անդաստանը կըրակ ըրիք,
 Թորգոմածին ազգիս բարձր բոյնը հըրոյ ճարակ ըրիք.
 Վըռնտեցիք բընիկ տարրը, գոցեցիք դուռը Եղեմին.
 Նեռի զակին ձեռք տուիք սուր, որ պահէ դուռը Եղեմին.
 Վաճառեցիք երսուն արծաթ որպէս Յուդայ՝ Տէրն Եղեմին,
 Արեւելքի մարեցիք ջահն, մութ թողուցիք տունն Եղեմին.
 Ձեր չորս հազար տարուան պապուն ալիքն արեան մէջ ներկեցիք.
 Բացիք ձեր ձեր կողը մամուն, արիւնէն զինի խըմեցիք.
 Տանեւինը դարու Սաչեալն կրկին խաչին բեւեռեցիք
 Քըրիստոնեայ անունին տակ Տիրոջ տաճարը քանդեցիք.

(*) Հայրիկին ինձի ըսած բառացի խօսքերը այս առթիւ:

Թափառական ու տարագիր ձրգեցիք որդիներս հայուն.
 Նոր Հրէա անուանեցիք պատուական որդիներս հայուն.
 Ազգերու մէջ բաժանեցիք գեղանի կոյս, հարսներս հայուն:

Վա՛խ, իմ աչքերս կուրանայի՛ն, չի տեսնէ՛ր ձեզ Տէրվիչն այսպէս,
 Էջմիածի՛ն, Հայո՛ց Հայրիկ, Հայոց Աշխարհ ու Հայրենի՛ք... :





◀ ▶ ◀ Ա Ր Մ Ա Ք ▶ ▶ ◀ ◀



ԵՐՈՒԱՆԴ ՄՍՐԼԵԱՆԻՆ

Չայերդ անուռ, ձերդ աղւոր, ամենուն սրական արծար,
Տեւերդ փայլուն, սլժրդ երգօր, մարդիկ վրայ հոգի կուտան.
Ամենքն ետեւէդ կը վազեն, որ բեզ արժամանան, արծար,
Դուն ալ որուն անես կ'ընես, որմէն կը դառնաս անբաժան:

Եբրայեցոց ազգը անուրէս գիւտը ըրաւ ու բեզ սիրեց.
Ոսկի հորքը տանարին մէջ կանգնեցոց ծրուեցաւ պառսեց,
Յուդան իր Տէրը ուրացաւ, ետուն արծարի վաճառեց.
Հայոց ազգին գրգռեմէն միտս պակաս եղար, քերմուտ արծար:

Ես առիւց վերջ պէտք է բեզ բարեկամ մընամ ու շատ յարգեմ,
Ոյժիդ առջեւը խոնարհիմ, բեզի համար տօներ սարքեմ,
Տրդաս երբ որ մեծնայ, բեզմով աղջիկ մը գտնեմ ու կարգեմ,
Սչցելուրեանդ կը կարօտիմ, քէն բեզ չեմ սիրեր արծար:

Զօրութիւնը շատ է պէս պէս, որուն գրգռմն ու տուն մտնես,
Սչքէն հանգիտս բունը կտրած վրայ պահապան կը կարգես,
Համբին լեզուն կը բանաս, սրգեղին էրիկ մը կը քանկես,
Որուն Պօղոս փառա կ'ընես, որուն Տէրվիւց կ'ընես, արծար:

ԲԱՄԲԱՍԱՆՔ



Ո՛չ մուկէն կը գարչիմ, ո՛չ ալ մըլուկէն,
Ո՛չ օձէն կը խորչիմ, ո՛չ օձու ձագէն,
Ո՛չ թօփէն կը սոսկամ եւ ո՛չ կայծակէն,
Միակ արկար կողմըս դուն ես, բամբասանք:

Կանանց բերնին մէջ անհատնում պաշար ես,
Առանց պատերազմի բերդ կը պաշարես,
Ուր որ բաց դուռ գտնես հոն քար կը շարես,
Բաց դուռ չի գտնես մտնելու, բամբասանք:

Մըսըր կը ծնիս, շուտ կը հասնիս Պաղտատ,
Անթել հեռագիր կը քաշես ողջ ճամբադ,
Իմաստունը քեզմէ կը դողայ հաստատ,
Անխիղճ, սեւ երես, հոր փորոզ բամբասանք:

Շատերուն թմբուկ կը զարնես որ խաղան,
Շատերուն ոտքը կը կոտրես որ կաղան.
Շատերն ալ քեզ համար կ'ելլեն կախաղան,
Զօրութիւնըդ շա՛տ է պէս պէս բամբասանք:

Իմ ազգիս մէջն ալ գըտած ես մեծ ճարակ,
Հայ կինը քեզ սիրէ հողուն նըմանակ,
Ոտքըդ կոտրի թէ փնտոես մեր տան դռնակ.
Տէրվիւնց տունը չի հասնիս, բամբասանք:



Ա Ջ Գ Ի Ն Վ Ի Ճ Ա Կ Ը

Երբ ազգի մը բախտին անիւն է ծրոներ,
 Հազար կառապան գան շարժել, չեն կրնար,
 Հայուն կառքը խարապաթախն է խըրիր,
 Հազար ձի ալ լըծես շարժել, չեն կրնար:

Բոլորովին փոխեր ենք մեր կենցաղը,
 Մոսցեր ենք իսկ մեր բնակած հին թաղը,
 Բերաննիս կը դնենք թէ տաք, թէ պաղը,
 Բիւքերնիս բըթացուցեր ենք, չենք ըզգար:


Կաղը՝ ազգին առաջնորդող, իսկ կոյրը՝
 Դրօշակ է քաշեր, ձեռք առեր սուրը,
 Խենդը բըրճնկցուցեր է մեր տան հուրը,
 Ուրիշին մեռելը կուլանք, մեզ չենք լար:

Մեծատունը դբաղուած է մեծ փորով,
 Խեղճ աղքատն ալ բռնի ցոյց կուտայ կորով,
 Պղտոր մարդիկ ձուկ կորսան անտես թողով,
 Ելումուտքը ազգին իստակ չենք տեսնար:

Փողովուրդը՝ անփոյթ, կըզերը՝ անհոգ,
 Շաքարի տեղ բերրնիս զընեն աղ լոկ,

Ամէն դիէ հով կը փըչեն պաղ ու շոգ,
 Գընալիք ճամբան բուք բորան, չենք տեսնար:


Տէրվի՛շ, ազգիդ օրհանն եկեր հասեր է,
 Չար մըշակներն ինչ ցանեցին բուսեր է,
 Այս ի՞նչ ձիւն է որ մեր գլխուն հասեր է,
 Կաշինիս հաստըցուցեր ենք, չենք զգար:



ՔՈՒՆ Է, ԹԷ ՄԵՌԱՄ...




(ԿԱՍԿԱՄ)




Այսքան դալեր ննջելէ վերջ դժուար է զարթիրը հարկաւ,
Լաւ է նոյն իսկ եթէ հիւանդըս մեռած չէ իսպառ հարկաւ.
Բըժիշկին տուած խորհուրդէն սիրաբըս կասկած ընկաւ հարկաւ :
Դարե՛ր անցան, կը կասկածի՛մ, հիւանդըս մեռա՛ծ է հարկաւ :

Եփեսոսի մանուկներն ալ յընացիր են քառսուն տարի.
Բայց այդ երկար քունէն մէկ օր զարթիր առանց յուշարարի.
Անոնք ալ, մա՛յր իմ, քեզ նըման տեսեր են շատ չար ու բարի
Բայց հինգ վեց դար քընացողը կեանք չունի՛, մեռած է հարկաւ :

Երբեմն երբեմն բազկերակըդ կը բռնեմ, թոյլ կուտաս նըշան,
Բերնիդ հայելի կը բռնեմ, չունչ կը քաշես յամբ, աննըշան.
Ի՞նչ գիտնամ, քո՞ւն ես թէ մեռած, անուշիկ մայրդ իմ Հայաստան,
Թէ մեռած չես, Տէրվիշին մէկ կեանի նըշա՛ն կուտաս հարկաւ... :



ՈՒՇ ԷՐ...



Աւետարեբը ճամբից չեղուելով Արեւելք թիքուեց,
Արեւմուտքից նա ըսպատում էր մի յատուկ նըշանի.
Առաջնորդ աւաղը իրա զընացքից ճամբան շուռ տուեց.
Նըրանք կանգ առան երկուքն էլ իջան միծ տունն իշխանի.
Պալատն աւերակ, միջոււ մարդ չըկար,
Նըրանց աւետիք ընդունող չըկար :

Գընացին մըտան հիւզը հովիւին, բաղխեցին երկար,
Ջարդեցին դուռը գոմին, մարազին, գետնայարկն իջան.
Վիշապներ, օձեր խաւարում ցնկնած համար ու հազար,
Բայց իսկի մարդու չը պատահեցին, էնտեղ չըկար ջան.
Հիւզը աւերակ միջոււ մարդ չըկար,
Նըրանց աւետիք ընդունող չըկար :

Դարձան գէս այգիք, դաշտ ու բուրաստան, ման եկան չորս զին,
Սյգիքը չորցած, ծաղկունք թարշամել, չըկայ այգեպան.
Երկնային հարուածն իջեր էր անգութ այգ երկրի գլխին,
Էդ երկրին անուն զըրին կնքեցին « Մեռա՛ծ Հայաստան . . . »
Աւերակ երկրում իսկի մարդ չըկար,
Նըրանց աւետիք ընդունող չըկար :

Անյոյս զընացին գերեզմանատուն, ուր քարի կշտին
Տէրվիշը նստած օրօրն էր երգում սեւ Հայոց բաղզին.


— Աւետի՛ս, ըսին, սու գըզ թող վերնայ — Ժպտացին անուշ,
Հեգնութի՛ւն էր դա . . . Երկնքի գութը արդէն շա՛տ էր ուշ.

— Աւետիք, այո՛, բայց որի՞ն համար . . .

Սուգը կոպեցէք մեր երկրին կամար.—

Ասաց ու գըտաւ իր վշտին դարման,

Տէրվիչը ընկաւ մի բաց գերեզման :



ԶԱՐԹԻՐ, ՆԱԶԵԼԻԿԻ ԻՄ, ԶԱՐԹԻՐ



Գիտե՛մ, քընից ձանձրացիլ ես, զարթի՛ր, նազելի՛ց իմ, զարթի՛ր,
Բուրաստանը կարօտել ես, զարթի՛ր, Յանկալից իմ զարթի՛ր,
Քու զարթնելուդ կարօտ եմ ես, զարթի՛ր, Հայրենիքդ իմ, զարթի՛ր

Ինչո՞ւ համար քեզ կամաւոր բանտերու մէջը փակել ես.

Գիտեմ որ միշտ բուրաստանում ազատ ման գալ փափաքել ես.

Անցերեկ այդ մըթից դուրս եկ, զարթի՛ր, Պանծալից իմ, զարթի՛ր

Ձահիլ հասակի նազելի՛ պերճ տեսնելու եմ քաջում կարօտ.

Այրիական սուգից սոււր վերջ, որ հարսնիքից կապեմ նարօտ.

Քեզ ըզձացող խզձա՛ փեսիք, զարթի՛ր, Վահանոյչի իմ, զարթի՛ր :


Տէրվիչն եմ ես սիրոյդ կարօտ, երբ կը տեսնե՛մ քու զարթնիլըդ,

Տըխուր սուգի սեւերուդ տեղ, սիպտակ, կապոյտ, ալ հագնիլըդ,

Քու զարթնիլըդ տեսնելուց վերջ, հոգ չէ՛, մեռնիմ թող, դու զարթի՛ր :



Հ Ա Յ Ո Ւ Տ Ղ Ա Յ



Ի՞նչ ունիս դուն այս երկրին մէջը օտար,
 Ուր քու նախնիքդ ու պապերդ չեն ապրեր.
 Քու երկիրդ է նուիրական քեզ համար,
 Ուր արիւննով է ամէն քար ներկուեր:

Քու բընակած նոր երկիրը թոյն է թոյն,
 Կոկորդիլոսներ կը վխտան, օձի բոյն.
 Իրաւ, քեզի արքայութեան է հանգոյն,
 Բայց զըժօխքը արքայութիւն ես սեպեր:

Օտարաց մէջ ազատ ապրելէդ է լաւ
 Քու հայրենի բոյնիդ մէջ ապրիլ սարուկ.
 Ո՛վ Հայու լաճ, պանդխտութիւնդ բա՛ւ է, բա՛ւ,
 Հօրդ տան ճամբան է ամենէն կտրուկ:

Պսպերնուս տուն մեզի շատ է թանկագին,
 Անոր տակը զօհեր թաղեր ենք անդին,
 Պէտք է սիրենք, պէտք է փարինք կաթոցին,
 Կարժէ եթէ անոր համար ըլլանք զոհ:

Եթէ այնտեղ օձեր կան դեռ ընտանի,
 Օտար օձէն լաւ է ընտանի օձը.
 Լաւ է ապրիլ վիշապին հետ հայրենի,
 Քան թէ պառկիլ օտարի օձին ծոցը:


Անասունէն օրինակ առնենք անբան,
 Շունն որ շուն է, չի բընակիր օտար թաղ.
 Ուր տանիս կատուդ, կը բռնէ տան ճամբան,
 Թէկուզ հոգեվարք ալ լինի կաղն ի կաղ:

Քրտան տարիդ լըմնալուն ի՞նչ մընաց,
 Տէրվի՛շ, հերիք ուտես օտար աղ ու հաց.
 Գարս՛ւնդ, Աշունդ անցան, Չմբանդ քիչ մընաց
 Արատունք ունի՞ս, նստէ խեղճ զըլուխըդ լաց:



ՔԱՐԵՐ, ՎԱՐՊԵՏԻՆ ՏՈՊՐԱԿԷՆ

ՆՈՐ ՍՈՒՐՔԵՐ



Աստուած լուսաւորէ հողին, բարով հասնի իր տեղը,
 Գէշ մարդ է՛ր մեզ լուսահողին, ամբողջ վրկայ է գեղը.
 Շատ արներ էր աւրեր ծածուկ, իր հացին քրտեր եղը.
 Ետեւէն իր լաւն ըսողին՝ լեզուն կրծէ անծեղը:

Գողութեան ասպարէզին մէջ չունէր թայր, մէկ հատիկ էր.
 Թեւը երկայն, ոտքերը ծուռ, մէջքը ծալապատիկ էր.
 Դրսէն գառան քիւրք էր հագած, դէմքով մազոտ կապիկ էր.
 Տարին երկոտասան ամիս ծոմ, պաս, նաւակատիկ էր:


Ամբողջ գեղին բարերար ու մարդասէր անուն հանեց.
 Գիւղին եկեղեցին թալլեց, քարերը հիմէն հանեց.
 Ժամուն մէջ մէկ ճըրագու մոմ չի թողուց տունը վանեց,
 Այգուն պաղչային տէր եղաւ, վարեց բողկ, չողգամ ցանեց:

Երեսփոխանն էր ան գեղին, ձեռքն էր ժամուն բալլիքը.
 Տուն կը կրէր ինչ անցնէր ձեռքն, ամէն օր գօտին լիքը.
 Փանկալը կը նստէր փրոած մինչեւ գօտին ալիքը.
 Եկածը կը գրպանէր լուռ, ու կուլ կուտար շողիքը:

Հարիւր տարեկան էր մեռաւ գիւղին Էմմի Դաւիթը.
 Երախտագէտ խեղճ գիւղացիք թաղեցին աջ գաւիթը,
 Տարին օր մ'ալ սահմանեցին հողուն ընել պատարագ.
 «Գող-Դաւիթը» օր մ'ալ գեղին «Սուրբ-Դաւիթ» զարձաւ արագ:

* * *

Մի՛ զարմանար, ով հէգ Տէրվիշ, գիւղն հեռուն է, աեղը թող,
 Գաղքենի փաշան քըթիդ տակ՝ գըրէ անոր երկու տող.
 Երեք հարիւր ոսկով ազգին զապթ է ըրեր ժամ, տուն, հող,
 Ազգն ալ մեռնելուն կը սպասէ, որ դայն ընէ՝ Սուրբ Բարթող...:



ՄՈՌՑԱ՞Ր, ՏԷՐՏԷՐ



Յորժամ մեռանիցի երեցակիցն, պարս է քահանային
լինիլ զմինն յերկոցունց՝ կա՛մ լվարդապետ շուեսակ,
կամ կարգարող ազատ որեաւ :

ՏԷՐՎԻՇ

Ինչո՞ւ մեր հայրերուն այդ աղուոր կանոնը մոռցար, աէրտէր,
Ոտքըդ կտարէ՛ր, Մուշէն Պոլիս եսեան գալըդ մոռցա՞ր, աէրտէր,
Քառասուննոցով մը Փանկալթի մեռել հորելդ մոռցա՞ր, աէրտէր,
Տէր Եզնիկին սաքն աննելու փոս փորելըդ մոռցա՞ր, աէրտէր:


Քըսան տարի է որ քեզվկիր պինագ շինեցիր մեր ժամը.
Քըտար ժողովուրդին խամը, նստին պինդ գամեցիր գամը.
Էլլէհէլէմ դեռ չես մոռցած առած ըորչվաթիդ համը.
Հարիւրին հարիւր Փայիզով տալ աննելըդ մոռցա՞ր, աէրտէր:

Հինգ ոսկու ըորչվաթին դէմ լըզեցիր թըքած գարչ թուքըդ,
Դատարանին մէջն ուրացար ձեռքովդ ըրած նշանտուքըդ,
Յըզի աղջիկան «... աղախի՛նն էր...» ըսելըդ մոռցա՞ր, աէրտէր,
Հիւանդանոցին մէջ մնումս մարն ու մանուկն մոռցա՞ր, աէրտէր:


Հարս խոստովանցուցած ատենդ ծրուեցար երեսը պագիր,
Աստուա՛ծ թողութիւն տայ .. ըսիր, պագիր ու Գորէն նոր պագիր,
Լանտոյով սիրունիդ տունը գընալ գալըդ մոռցա՞ր, աէրտէր,
Պետափրէսին աղւոր կինը գլխէ հանելը մոռցա՞ր, աէրտէր:

Էրիկն ըսպաննել տուիր որ քեզ յանձնուի կընիկը . . .
Առաջնորդին փոխնորդ եղար ու կեզձեցիր կընիքը,
Քեզ քահանայ ձեռնագրողին չորնայ ձեռքն ու շըլիքը,
Մեռոնի տեղ զէյթին եաղով կընունք ընելըդ մոռցա՞ր, աէրտէր:

Փիլոնըդ վար առին, հիմա փառլախ մօրուքըդ զատ մընաց,
Ան ալ որ մը կ'անուի վար, սիւրկիւն ըլլալուդ մասն մընաց:
Արամբի աղջրկան մը մօտ . . . ոսկու փըշուրքէդ շատ մընաց .
Հիմա Պատրիարքին զրկած մօռ զատիֆէ փիլոնն ուսըդ
Մատակ իշուն հեծիր նայի՛մ, ծախած փոխած առնամուսըդ :



Շ Ի Տ Ա Կ Խ Օ Ս Ք Ե Ր



Բոլոր ազգերուն մէջ յատուկ, սիրական ազգ, դու եզար փրկութեան նոխազը.

Վրաց յարձակեցան հիւսիսի արջն ու արեւելքի յովազը.

Քիւրտը կիւ վէի պէս քեզ կերաւ, ազգերու այդ ամենէն խէպէր ազնամազը.

Թաթարը բռնկցնելով իստակ Բագուի կազը՝ վառեց ամբողջ կաւկազը.

Մեր վրայ յարձակելու խորհուրդ յղացան կովկասի Վրացին, Ափսազն ու Լազը.

Անդիէն ոտքի ելլելու քիչ էր մնացեր մեր դարերու ռեբրիմ Յոյն հիլէպազը

Ամենեւին նշանակութիւն չունեցաւ խաբերայ Ռուսաց Չարին Ուքազը.

Մեզ տաքցնել խոստացող մեր այդ չէկ քեռին ձմեռ ժամանակ մեր կաշին լաւ չորցնելու համար հանեց այազը.

Յրտէն սառելին հոգ չէր, եթէ մեզ չի պառկեցնէր թաց արիւնին մէջ, ոտքէն մինչեւ մեր պողազը:

Երբ մէջլիսի նստան աշխարհի ամենամեծ ջոջերն ամէն դիէ գալով վազն ի վազը.

Ամէնքը միասին դալով հազիւ կրցան ձեռք առնել մեզ մահերդ հնչող սանթուրն ու սազը.

Մէջլիսին նախագահեց լայնափորիկ, մաարլուր, բայց ժլատ ու ազահ Անդղիացի հողապազը.

Ուղիւն թուղթը բացաւ, մաշային բոլոր սեւ թղթերը մեր վրայ ձգեց թեթեւօրիկ Ֆրանսացի պոչպողազը.

Կրակն արծարծելու փուք վիչեց տաքարիւն Խտալացի խումարպազը.

Ամէն բանի ծածուկ արդեւք եղաւ թուրքի տղայ Գերմանիոյ Մեծ Ղամազը.

Ահա թէ ինչո՛ւ համար այսօր առանց ոչ մէկին ահանջ կախելու կարմիր Դահիճ կոչուած աշխարհի ամենէն տալանտըրըճի զուռնազը,

Ամէն օր Հայու գլուխ կուտէ, ու հանգիստ խղճմտանքով, բերանը սրբած կելլէ կատարելու իր քաւութեան սուրբ նամազը:



Ետեւնին թողած էրզըրում, Վան, շողգամի արտ Սըվազը,

Կարգ մը հայեր ամէն գործի մէջ են սպրդեր, երկայն լեզուով լայնարձակ բացած բերաննուն անդուռ փէրվազը,

Ստամպուլցի քիւֆիւրպազը, Արապկերցի օյինպազը, Զէյթունցի Աղա փոէնս ճամպազը.

Պակաս էին ասոնք ալ եկան՝ Գահիրէի Առաջնորդն ու մէջքը թուր կապող զաւազը:


Հիմա ազգովին մեծ մարդ ենք ամենքս, թամա՛մ, Զէյթունի Հերոսէն բռնէ մինչեւ թրքըցող Շահպազը:

Բայց Հայը փշոտ ձուկ է, ու փորձէ ուտել վազ թէ ուչ կը մնայ պողազը.

Ի դուր է որ հիմակունէ Հայոց թագաւոր ըլլալու համար իրարու հետ տիւլէլլօյի ելեր են Լօրիս Մելլիքօֆն ու Մինաս Չերազը.

Ամբողջ հայութեան վտանգ կը սպառնայ, նշանները չէ՞ք տեսներ, կ'ըսէ Տէրվիչը, ո՛վ Հայեր,

Տարպեան ժայռերուն վրայ են ժողովուեր Վատիկանին երբեմն վտանգ լուր տուող հայութեան է՛ն աղտոտ էօրաէկն ու զազը:



ԱՍՏՈՒԾՄԷՆ ԳՏՆԵՍ

(Պ Է Տ Տ Ո Ւ Ա)




Ինծի տընէս տեղէս թէրկ ու տար ընող Սուլթան,
 Աստուծմէն գանեսս.
 Սիրական վէթանէս իս պիտար օտար ընող Սուլթան,
 Աստուծմէն գանեսս.
 Իմիններէս մէհրուժ, այլոց իս կարօս ու նիկեար ընող Սուլթան,
 Աստուծմէն գանեսս.
 Այլոց լեզուին ու սիթէմին բամբասանքի բառ ընող Սուլթան,
 Աստուծմէն գանեսս.
 Զայիֆ պէտէնս անարգ չէօիին ույար ընող Սուլթան,
 Աստուծմէն գանեսս.
 Անառիկ բերդի պէս հօր էր դիրքս, հիմա տարմատողին երեսս իվար
 ընող Սուլթան, Աստուծմէն գանեսս.
 Արքայութեան նրմանակ տեսած բոլոր օսկի երազներս թառ ու մառ
 ընող Սուլթան, Աստուծմէն գանեսս.

Հին շէն Դրախան էր մեր տունը. Դրախտին դուռը քանդեցիր.
 Տունըդ քար ու քանդ լինի.
 Ուր պատուական մէկ բան տեսար, անոր արմատի քարը քանդեցիր.
 Պալատըդ փակ բանտ լինի.
 Ուրտեղ տեսար կոթող, գմբէզ, ելար անոր կատարը քանդեցիր.
 Գրլուխըդ պատանդ լինի.
 Ուր որ տեսար ժամու մատուռ. խաչին թեւն ու կամարը քանդեցիր.
 Սաչը գլխուդ ժանտ լինի.
 Ապարանք ու պալատ զղեակ էր մեր տունը, անոր տակի մարմարը
 քանդեցիր. Մէզարիդ մարմարը անգայտ լինի.

Ակ ու զմբութ մեր մէջքերուն ալ ու լալ գօտի կամարը քանդեցիր.
 Անէժքս գլխուդ շանթ լինի.
 Արեւելքի մարեցի՛ր ջահն, Հայուն օրը մութ ընող Սուլթան,
 Աստուծմէն գանեսս.

Տէրվիշին կը լսէ՛ հարկաւ Աստուած ահուղարին.
 Ինթիզար առնող մարդը, հա՛րկաւ, շուտ կը հասնի դուռը մէզարին.
 Տէրօ ու ցա՛ւ խմնս, ո՛վ Սուլթան, այս ամբողջ տարին.
 Սիրտըդ մէկ չարփընթը բռնէ, արիւնը ցամքի ի մէջ քօ տամարին.
 Մարա՛ծ, մշողած դիւականի չար աչքերուդ դժոխային բոցերը մարին.
 Դուրանին տեղ գլխուդ կարգան անէժքները իմ Մե՛նծ մամին.
 Թապութըդ բռնող չըլլա՛յ, ազօթքը չի հասնի՛ քեզ իմամին.
 Երբ ճողիս ու երթաս, տեղ չի գանես գողը Սուլթան Սիւլէյմանին.
 Գոռպէգոռպ Մարմինըդ քրքիկ քրքի՛կ ըլլայ, քեզի որդե՛րը փարին.
 Անունըդ անյիշատակ մընայ մինչեւ ի կատարածն աշխարհին.
 Սատանին հոգիդ աւանդես աւուրն ահեղ հուր դատաստանին.
 Կերգնո՛ւմ, ո՛վ Սուլթան, քու Ալլահի՛դ իւանին,
 Վա՛լլահա՛, դուն չե՛ս հասնիր եկող տարուանը թէ՛մամին,
 Մէկ տարիդ երկուք չըլլա՛ր: Տէրվիշին հետ ըսէք. « Ա.մի՛ն » . . .



ԱՆՏՈՒՆԻՆԵՐ

Ա.

Ժամուն դոնէն դուրս կուգայ,
 Լուս էրեսը ցոյց կուտայ.
 Բարեւ կուտամ, չի առներ,
 Ինձ պէս պէս նըշանք կուտայ:

Բ.

Էլեր է իրենց բակը,
 Կայներ ալ վարդին տակը,
 Վարդ կու քաղէ, վարդ չի տար,
 Ես ձըդեր դարտին տակը:

Գ.

Հագեր է կարմիր կապայ,
 Էրդէց էրդիք ման կուգայ,
 Եարըս լուանի պէս կայներ
 Աշխըրքիս շափաղ կու տայ:

Դ.

Ծամերը ոլորեր է.
 Լուանին պէս բոլորեր է,

Լուսինն իրեն տեսելով
 Ճամբուցը մոլորեր է:

Ե.

Նուռ կերաւ, աղոտն առաւ,
 Խնձոր նետեցի չառաւ.
 Խնձոր երեսիդ մեռնիմ,
 Երեսըդ հոգիս առաւ:

Զ.

Նուռ ու հատ նըտան երես,
 Բուրումդ ըտէհան երես,
 Պիտակ պիտակ խալերով
 Վարդի թեր վըրան երես:

Է.

Զեռքերը հինայեր է,
 Կայներ վըրան նայեր է,
 Մէկ աղնարկին իս կարօտ,
 Սէրն ինձի խընայեր է:

Ը.

Աղջի, տունը մի' մընա,
 Տէսթին առ ջուրը գընա,
 Զեռքըդ երկնցուր խըմեմ,
 Խըմեմ սիրաբա հովանայ:

Թ.

Սարէն ես դամ ձիաւոր,
Դուն ալ քալես մինաւոր,
Թէրքիս առած փախցընեմ,
Շրջիմ աշխարքը բոլոր:

Թ.


Էրդէցըդ տակ քընանամ,
Յուշիկ քալէ, չիմանամ,
Աղջիկ, քու անուշ լզուիդ
Չլնէ ընտո՞ր զիմանամ:

Ի.

Սիրելով սէրըդ պիտէր,
Սէվտադ սիրտըդ գաղա պիտէր,
Երկուքնուս մէջ անցածը
Քաւթառ մարըդ ի՞նչ զիտէր:

Լ.

Տուեցի բուռ մը նուշը,
Պաքեցի կարմիր թուշը,
Վարդ երեսը ետ քաշեց,
Սիրտըս թողուց սէր փուշը:



Յ Ա Ւ Ե Ր Գ Ե Ր


Ս Ե Ի Ի Ղ Ձ Ե Ր

Առաւօտեան երբ արշալոյսը վառի,
Երբ խաւարը պարտեալ լոյսի զիրկն ընկնի,
Երբ Հօտաղին աստղը մարէ պաղպաղուն
Իր լապտերի պատրոյգն ու սեւ վերարկուն
Մէկ կողմ նետէ, հագնի ձերմակն ու նուաղ
Իր բոց մարէ եւ հեծկծէ յար, աւա՛ղ,
Այն աստղին հետ իմ աչքերո՛ւս ընկնի աստղ,
Այն սեւին մէջ իմ ալ հաանի՛ գոյն նուաղ:

Երեկոյեան երբ վերջալոյսը մարի,
Շիկուկ արփին լեռներուն կող խոնարհի,
Արեւմուտքը հագնի պատմութեանն արիւն,
Ամպերն բոսոր, սարերն մանիչ զգենուն,
Երբ մըթութեան մէջ նուաղի թռչնոց երգ,
Բնութիւնն համայն խմբերգէ իր դաշն հագներդ,
Ես ալ սեւ ե՛րգ մ՛ըլլամ, սեւ ե՛րգ մը հագնիմ,
Երգերո՛ւ մէջ, ձայներու հետը հատնի՛մ:

Միշտ սեւ մ՛ըլլամ, սիրտըս սեւին հագնի գոյն,
Սեւ արցունք լամ, սեւ սուգին սիրտս ընեմ բոյն,
Սեւ հողն ըլլայ հացըս, հողը կրծեմ սեւ,

Սեւ ըլլայ ջուրս, հողի ստինքն ծըծեմ սեւ.
 Սեւ վիներու եղերք կախուած սեւ ծըլեմ,
 Սեւ աշխարհիս կրծքին սեւ սեւ հեծեծեմ,
 Սեւ բիծ մըլլամ Տէրոջ ճակտին սեւ բազմիմ,
 Սեւ աշխարհիս հորիզոնէն սեւ անցնիմ :




Ս Ի Բ Ե Բ Գ

Ա՛յ, հո՛վեր, սըբի՛նդ հովեր,
 Սիրականիս երգե՛րն էք.
 Ա՛յ, ձո՛վեր, խըսո՛վ ծովեր,
 Անոր սրտի վէրքե՞րն էք:

Ա՛յ, ա՛ստղեր, վառ վա՛ռ աստղեր,
 Սիրականիս աչքե՛րն էք.
 Ա՛յ, շողեր, գոհա՛ր յողեր,
 Արդեօք անոր արցո՞ւնքն էք:

Վա՛ռ գիշեր, լուսնակ գիշեր,
 Սիրականիս երե՛սն էք.
 Սե՛ւ գիշեր, թուխպ գիշերներ,
 Արդեօք անոր սեւ սո՞ւգն էք:



ԽՌՈՎ ԼՃԱԿԸ

Ափին վարդի թուփ անսայ մէկ լըճակ,
Թըփին հալ ու մաշ կ'երգէր մէկ սոխակ:

Վարդը սոխակին ձայնէն կը մարէր,
Սոխակը վարդին անսքէն կը հալէր:

Այսպէս այս լըճակ արիքով մեռած,
Սոխակին վարդին հայլին էր դարձած:

* *

Լըճին մօտ հանգարտ օր մը մէկ որսկան
Լարեց իր թակարդ, քաշեց հըրացան:

Ընկա՛ւ, ա՛խ սոխակն, իր արինն դայտեց,
Կարմրեցաւ լըճակն ու ջրերն յուզեց:

Ա՛յն օրէն ի վեր խըռով է լըճակն,
Ցոյց չի աօր վարդին իր սիրած սոխակն:




ԱՍՏՈՒԾՈՅ ՄՈՌՑԱԾԸ



Երբ որ ամէն բան շինեց, աւարտեց,
Ոտքի կանգնեցուց անդրին ձեռակերտ,
Մարդուն կենդանի իր շունչը փըչեց,
Օրհնեց նորաստեղծն ու մազթեց «Ողջ-երթ»,

Սաւարին խորը պահուած մէկ չար դեւ
Մարդուն ետէն վազեց . . . Ու կ'ըսէր.
— Ամէն բան լաւ, Տէր, ըրիւր արդարեւ,
Բայց մտոցար զընել Դու մարդուն մէջ Աէ՛ր . . .



ԵՐԱԶՈՒՆ ՍԷՐ



Ես ունենալ կ'ուզէի
Իբրեղ պալատ մէջ ծովուն,
Ուր չի հասնէր խուժանի
Վայրագ աղմուկն, վայնասուն:

Պալատս ըլլար ողջ պորփրուո,
Պատուհաններն՝ ադամանդ,
Սենեկիս դորդը՝ փրփուր,
Ծովը՝ պարտէզ զինչ մարմանդ:

Հոն հողմն ըլլար երաժիշտ,
Ալիքները պարէին,
Ծովէն դուրս դար Սէր նաժիշտ,
Ու դառնար իմ սիրուհին:

Ունենար սեւ աչիւր սէգ,
Վարսեր առատ ցիր ու ցան,
Հասակն ըլլար նուրբ եղէգ,
Թրթոար սըրինգ բընութեան:

Ծովը դառնար դաշնամուր,
Ու ես կիթառ մ'ըլլայի,
Սէ՛ր երգէինք, սէ՛ր, մաքո՛ւր,
Չայնորու մէջ մարէի՛նք . . .


Մըրափի մէջ մէկ երկա՛ր
Ամբողջ անուրջ կտրէինք.
Հըմայրի մէջ խելագար
Բռնուած երա՛ղ մ'ըլլայինք:

Ոսկի երա՛ղ կտրէինք,
Սէրը մարմին չունենար . . .
Ու թռչտէի՛նք, յածէինք
Կապոյտին ծոյն օդապար:

Չունենար ծովը կայան,
Փրփուրք կապէին՝ մամուր,
Ուր գրկախստն կտոչէինք
Թագուիլ աչաւ մէջ մաքուր:

Նայէինք ու նայէի՛նք,
Գինովնայի՛նք իրար մէջ,
Աչք աչքի մէջ սուղէինք,
Ու երազներս չառնէր վերջ:


Գիշեր մ'ըլլար սնցերեկ
Այսպէս կեանքը երազուն,
Չունենար այսօրն՝ երէկ,
Ու գիշերը՝ վազն ատաուն:



ԱՆՀՈՒՆ ԻՂՉԵՐ

Անգեմ գիշեր մ'ըլլալ սեւ, խոր, խաւարչուտ, թոնրնկէց,
 Ամպերու մէջ տարածուիլ, բռնել երեսն եթերին.
 Գոցել կապոյտն երկինքին, գէմքը ծածկել Աստուծոյ.
 Երկնքին մէջ տարածել խօլական ձեւք մ'անհունին.
 Շանթերու խորը սուզիլ, արմատ կազմել շանթերու.
 Ամպերուն հետ բարկաձայթ բազխել կողերս սէզ, անյազթ.
 Շանթեր անզալ աչքերէս, երկինք մ'ըլլալ, որտա՛լ.
 Փըշել մրրիկ, փոթորիկ, վերէն ամպեր նետել վար.
 Հիննայառակ դող հանել, խախտել հիմունքն աշխարհի.
 Կազմել ծաւալ մ'անպարփակ, սոսկալիթիւար մի զանգուած.
 Ընկնիլ տխրան այդ կազմով, ծածկել երեսն այս գնդին.
 Ծովը ծըծել զետեղել փորին մէջը անյատակ,
 Ու լայն փեռն' ընդանով անհուն ալիք գուրս պոթկալ.
 Քար քանդ ընել անխընայ, բոյնն այս քակել չարութեան.
 Թեւեր կապել ուտերուս, վերուստ չափել այդ կամար.
 Հեծնել վերան աստղերու ճամբայ բանալ գէտ անհունն.
 Երկնագաւ առաց ճամբորդն ըլլալ, չրջիկն առաջին.
 Սուր սըլացքով սուրալ միշտ ու չառնել կանդ բընաւին.
 Ու խուզարկել աստղերու ծոցը թաղուած Մութ-Քաղանիքն.
 Մէկ նոր երկնի գիւտն ընել, յեղափոխել հինն հիմէն.
 Կըտոր կըտոր բաժնուիլ, նեատիլ գէտ նոր սին միջոցք.
 Նոր հորիզոն, նոր աշխարհ, կազմել նոր նոր երկրագունաք.

Երկնից կրճքին սուճր շարել, պատրոյզ ի ձեռն պայթել սուճք.
 Յեղափոխել երկինքի աստղաճամուկ պարունակն.
 Հըրեշտակներ թափել վար, Աստուծոյ հետ ժարանչիլ.
 Քաջիկ կոտիլ . . . ' . . . թեւաթափ վար խոյանալ.
 Վար անյատակ յախտան յախտենից յախտանա.
 Ու չի գտնել բընաւին սաից համար յենակէտ.
 Սահմանս ընել լայն անհունն, Տխտանն ըլլալ Մեծ Անհին.
 Ու բարութեան հեղեղներ նետել ցան ցիր գունդերուն.
 Այսպէս առկախ յախտանա միջոցին մէջ սըլանալ.
 Խօլ խնդ իղձերուս նըման խոկմանցըս մէջ մընալ կախ . . .
 Այս է անհուն իղձս, աւա՛ղ . . .



ՄԱՆԻՇԱԿԷՆ ԽՐՈՏ

Իր յսօղոսկ շրջանաւարտութեան առփէւ
Օր. ՍԱԹԵՆԻԿ ՀԱՊԷՇԵԱՆԻՆ

Ես մանիշակիկն եմ,
Մենաւո՛ր ծագիկի.
Թագստոցիս մէջն եմ
Միայն եւ շանիկի:

Տերեւախիտ կանաչն
է իմ օրօրոցս.
Գեղ թըփի հովանիք
Են իմ հանգստոցս:

Դու ալ ինձ պէս պահու է
Աղջիկ մատաղհաս.
Աշխարհ գլխուդ վա՛յ է
Թէ քիչ շողջողաս:



ԲԱՆԱՍՏԵՂՇԻՆ ԿԵԱՆՔԸ

Սիմոն Ֆեյկեանին

Դու ազատ լեզուով նիւթեղիր երգեր,
Հազե՞դ զրկեցին քեզ խնձ բանաստեղծ,
Մեղրէ խօսքերովդ բուժեցիր վէրքեր,
Ամբօրը քեզ ծաղր ըրաւ, բա՛նաստեղծ:

Մինչեւ գերեզման երգով ջերմեռանդ
Մընացիր ուխտիդ սրբազան զինուոր.
Երգեցիր ազգիդ դաւ ցեցն հընաւանդ,
Բայց ո՛վ լըսեց ձայնդ, անգի՛ն բանաստեղծ

Դու լեզուով Աստուած խօսեցաւ մարդուն,
Մարդուն, Աստրծուն մէջ եզար միջնորդ,
Աչքրդ բաց լացիր զիշերներ անքուն,
Բայց ո՛վ քու արասուքդ սրբեց, բա՛նաստեղծ:

Անապատ դաշտեր խօսքով շէնցուցիր,
Աւերակին կեանք տուիր, որ ապրի՛,
Բայց դամաք հացին կարօտ մընացիր,
Ու քեզ աւերա՛կ ըրիր, բանա՛ստեղծ:

Անցա՛ն տարիներ, դագաթիդ ձերմակ
Վարտ նեռատեց բընութեան ձեռքը,
Ու դ ր օր ձերուկ. թողուցիր կրտակ
Երգերու փունջ մը միայն, բա՛նաստեղծ:

Օր մ՛ալ կը բացուի քննարկի առաջ
Փոս մը բընութիւնն իր աւանդ կասնէ՛.
Ձի յիշուիր անունդ, երգերդ ու հառաչ,
Ապերախտ է մարդն, ո՛վ հէգ բանաստեղծ:

ՊԱՏԿԵՐ ԱՒԵՐԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԵՆ

Ընկած Քաղերուն

Ո՛վ լուսին, լուսին, արի՛ր յեղ պատմեմ,
Թէ ինչե՛ր անցաւ Հայաստան Աշխարհն,
Այն թշուա՛ս Աշխարհն...


Ու գողգորգալով ամպերու սակէն
գալկաղաց լուսինն դուրս եկաւ արխուր,
Անոր գունաթափ գայու հով որոշ
չարժքս նայեցայ, հառաչեցի՛ սուր:
Աւերներուն մէջ կանգնած կիսամեռ
ուրուականի պէս էի միայնակ.
Շուրջըս ցիր ու ցան փռուած դիակներ,
վիտաւորի ճիչ, բուխ աղաղակ.
Ու սեւ գիշերը լրանիստ գաշտը
սեւով էր պատնած, սեւ սուգ կը հոտէր,
Այն կենսալից գաշտ, ուր գեռ առաւօտ
հիւ գի ծըլտանը սեւ ծուխ կը շնչէր:
Իսկ արդ կախարդի մէկ շունչ էր կարծես
պրարտած ողջոյն այդ գաշտին վըրայ:
Չար ողիներու խոյական պարեր
լըտիկ կարծես թէ ժուռ գային հիմա.
Գալարու ող մայրեր կրճքերնուն սեղմած
ծղկեր մանուկներ փռուած անկենդան,
Աղերեկ վարսօք ձերուկներ լալկան
կը խրատվէին մաճուտն տեսարան.

Դեռ կիսահագագ փողերէն որոշ
արխուր կը լսուէր վերջին հրոնգիւն,
Ու քիչ մը հեռուն մեռելաթագի
լապտերն ի ձեռին կը լսուէր թնդիւն,
Հոս քաջ մ'էր պառկած խոժոքած զէմքով
բրտունցքը ուժղին կրճքին սեղմած դեռ,
Կենդանի բողոք մըլլար նա կանգնած
թշնամուսն հանդէպ կարծես գեռ կտուէր,
Հոն կոյս մ'անկենդան վարսերն ցիր ու ցան,
ջըլաղինդ սեղմած սրտին իր պատիւ,
Հրեշտակի նինջով կը ննջէր խաղաղ,
սուրին տակ փրոած զազաններ անթիւ.
Հայրենի մատուտն սեւ սուգ էր մըտեր,
կիսափուլ որմէն երեւէր ճըրագ,
Դժխեմ լոյսին տակ մեռելաթագը
լալով հողին տար հողն արագ արագ.
Ու չիկար հնչող կոչնակը կերկեր,
կամարին տակը կը լրուէր զանգակ.
Շարական, սաղմոս, աղօթք, ալիւտ,
գաղբած էր վաղուց եւ սուրբ պատարագ.
Բեմերուն վըրայ շար ի շար քաջեր
զոհուած քահանայք մընային անթաղ,
Փոխան բաժակի անապակի պինուոյն
կարմիր արիւնն էր անդ թափուած, աւա՛ղ.
Քարերը ալի՛ւն, արի՛ւն որմերը
արեան ձայները թանաչին բոցօք.
Այլ բաւ չի լինէր կարծես այդ արիւն
կակղիչ Աստուծուն սիրտը անողօք:
Լալիլիզող ցոկօք պատռէին դիակը
արեամբ շաղախուած շըներու վաճմակք.
Ու գերեզմանաց ալցելու գորշուկը
խնձոյք կազմէին դիակէ դիակ.

Աստ կորակըտուց անգոր սուր ճիրան
 լեարդ մը կրծուէր կըտուցը թաղած.
 Անդ արիւնընուշա բորեանն համարձակ
 ծըծէր անկեալի մ'երակին կըսած.
 Յիր ցան զիզացած աչտակ միս, ուկոր,
 ջախջախուած գանկեր, թեւ, սուքու կզակ.
 Այնտեղ մահաոխիթ գէնքերը փուտած
 ոսկորներու խոր զցուած սուր նիզակ.
 Հետուն Նլխային քաղաքներ, գիւղեր,
 հրգեհի ծուխը կըսած ամպերուն.
 Ամայութեան մէջ բոցածախ սիտան
 հուրը կը լիզէր երես գաշաբուն.
 Ուր խըռով գէմքով որդիներս Հայուն
 ջըլապինդ գրկած զրօշներ յօշ յօշ,
 կրծքերնուն սեղմած շարուշար քաջեր
 նըզովք կոտնային, անէծք անորոշ . . .
 Խարոյկներու շուրջ ստուերներ կարգ կարգ,
 չղթայ շատաչոզ, գիակներու գէղ,
 Այլայլած, գունատ, կոյս, հարս, ձեր, մանուկ
 սուրբ պատարագին պատրաստ ողջակէզ:
 Ու դարձեալ մարդիկ արեանք շաղախուած . . .
 զիսային քրքիչ, ճիւղներու պար,
 Ճենճերող բոցին շուրջը դառնային,
 մարգագազաններ կաղմած շրջապար,
 Մարդկային մըսով յափրացած դուարթ
 արիւնը Հայուն, ա'խ, գինի ըրեր
 Ուրախ խըմէին, կայթէին գուտրթ
 վայրենաբարոյ Մէհմէտի ճորտեր:
 Ու ծուխը ծըփար ոլո'ր, բարդ ի բարդ
 հայրենի երկից կուտելով ճակատ.
 Հրգեհի հրաշէկ բոցերուն ծոցը
 երբեմնեան Դըրբախան կըլլար անապատ.

Հրգեհ ու աւե'ր , . . բոցալառ երկրի
 խորերէն կուգար ճիչ, աչաղակ խուլ.
 Լեբանց գողաւոր փորոքներուն մէջ
 կերթար ու կուգար արձագանքն անդուլ.
 Կը պոթկար գեհննն, կը բացուէր զրժոխք,
 Հայուն երկիրը կըլլար քանդ ու քար,
 Գանդելով ողջուն Հայաստանն անտէր
 չի թողուլ կանգնիլ քարին վըրայ քար.
 Ու չըկա'ր Աստուած, վերը քուն էր Ան,
 ծուխի, ճենճերի շունչէն գինովցած . . .
 Մարտիրոս Հայուն արեան ծարաւին . . .
 ս'վ գիտէ, թերե'ւս ժպտէր ալ, Աստուած:

Սուովեցաւ ի տես ասոնց լուսնակը.
 աչքերը պղտոր պղտոր գետք դարձան,
 Թուխ թուխ ամպիկներ ճակտին սև լաչակ
 սըգաւոր քաշեց գալուկ լուսընկան.
 Ու մի քիչ յետոյ աբադ բարդ ի բարդ
 ամպեր ծածկեցին . . . երկինքը լացա'ւ . . .
 Այն օրէն ի վեր սգւոր լուսընկան
 մեր սգւոր երկրին վըրայ ման չեկաւ . . .



Ս Ա Ր Ո Ր Դ Ի Ն Ե Ր Ը

Ֆեհայիներուն

Սասանանէ՛րը Հայրենիքին, կուռ զըրահուած, վա՛ռք իրենց,
Սաւարին մէջ՝ իրենք վառ լոյս՝ կ'անցնին բարակ կածանէն.

Կ'անցնին, գիշերն ելած իրենց զարանէն,
Ու գիշերը ըրած իրենց զօրովից,
Սասանանէ՛րը Հայրենիքին, վառք իրենց:

Կաշտանակե՛ն, երիվարաց զոռ զըսոյթը չէ՞ք լըսեր,
Որ լեռները խորխտանքով պերճ սմբակներէն կառնեն փոխ.

Վազքը անոնց համարձակ է ձիերուն
Դէպի կտուին ամէն ճամբուն գիտակիրց,
Հեծնալներուն կամքը իրենց ուղեցոյց:

Անոնք կանցնի՛ն, ու սեւ սարսափն իրենց կշտէն կը վազէ.
Կ'աշտանակեն երկաթ ծունկերն զամած թամբի բարձրուն.

Գարգմանակներ, սապա արտներ կը ճօճուին,
Մութին մէջ սեւ սիլուէթներ կ'ընդգրծեն,
Ու աչքերնէն բոց ու կըրակ կը ցայտէ:

Փրկիչնե՛րն են անոնք, կանցնի՛ն, մութէն ժըպիտ քաղելով,
Մութ է գիշերն, բայց իրենք լո՛յս, բոց կրակով կարչաւեն,

Ռազմալայել երգեր կերպեն քաջերու,
Երիվարաց վազքերուն հետ համընթաց,
Սօլ շըրինդով մը համարախ զէնքերու:

Կ'երթա՛ն, անոնց ուղին պարզ է, անշեղ գընացքը՝ ցասկոտ.
Կ'երթա՛ն, ուրկէ գացին շատեր. . . կերթա՛ն, երբէ՛ք կառնեն կանգ.

Սորհրդաւոր ճամբան է ան, ուրկէ դեռ
Մեռնողներու խորհրդաւոր բիւր խօսքեր
Կը լսեն . . . ու անլիններ չեն դառնար յետ:

Կ'երթա՛ն, ճամբան՝ գորովալիր, սիրով անոր են փարեր.
Մինչ ետեւնէն խօլ խեւ ամբոխն վատ ու անարզ, անտարբեր

Սօսքերով սուր իրենց սիրտը կը ծակէ
Բամբասանքի լիրթ թունաւոր նետերով,
Չոր իրենց սիրտն երբէք չուզեր հասկընալ . . .

Կերթա՛ն, իրենց ուղին կարծես վարդ ցանուած է, քաղելու,
Կերթա՛ն, ուրկէ Մարտիրոսաց կարաւաններն արընոտ

Դեռ նոր անցան, անձնիւրն փուշէ պըսակով՝
Իրենց քալած ճամբուն տաժանքէն հիւսուած . . .
Ու այդ ճամբէն կերթան իրենք ժի՛ր, թեթե՛ւ:


Կոյր է աշխարհն. գիակներու վըբայ ան գեռ թաւալի՛
Բռնակալը իրենց եղբարց միան ու ոսկորը կերաւ.

Կախուածներուն, խաչուածներուն վրէժով վառ
Պատժել կերթան, արհաւիրքով լի, գեղուն,
Բռնակալին վըբայ կապար անձրեւել:

Օ՛, կը զգամ ձեզ, Առաքեալնե՛ր, գիւցաղներու սէգ տըզաք,
Ժամանակի չար Ոգին ու Բռնութիւնն էր ձեզ ծընաւ.

Մոլեղնութիւն հազաք, կըռիւ սիրեցիք,
Եեք ձեր խաղաղ բոյնը ըրին քար ու քանդ,
Ու բընաւեր դուք ձեզ սարերն նետեցիք:

Հիմա կուռի՛ կերթաք խեղախ, տառապանքի զաւկրներ,
 Գացէ՛ք ու ձեր սրնթաց վազքը բընա՛ւ, բընաւ չառնէ կանգ.
 Թող ձեր ուղին վարդեր բուսնին արիւնէն,
 Բոսոր հագնին սարի քարերը ամէն,
 Զարկէք մինչև ձեր սիրտն ըսէ « ալ բաւ է . . . »



ՅՈՅՍԻ ՀՐԵՇՏԱԿԸ ՄՍՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Զաւակիս՝ պգսիկ Մաւրաղիկ

Քեզ լուծի տակ, օ՛, միշտ տեսնել չեմ սիրեր,
 Ելի՛ր, աղւօ՛ր, իմ թրխաթոյր թագուհիս.
 Սարուկ չե՛ս դուն, սուգը քեզի չի՛ վայլեր,
 Հերի՛ք, հերի՛ք շուարած չորս դիզ նայիս:


Ուրուականի պէս աւերց մէջ բա՛ւ նստիս,
 Ու զըլուխըզ վերքերուդ մէջն օրօրես.
 Զաւկրներուդ վրայ բա՛ւ է կողկողիս,
 Լալկան բուի պէս աչքերըդ արօրես:

Գլխուդ ցանած հողըդ նեւէ հովերուն,
 Թօթուէ՛ սուգի այդ սեւերըզ վըրայէդ,
 Զայրոյթ հազիր, թաթխէ՛ պատմուճանդ արիւն,
 Ու ա՛լ յառաջ նայէ, ու մի՛ նայիր յեա:

Ուժով եզար ծով ցաւիդ մէջը, հըղօ՛ր,
 Երբ կողերըդ խոցեցին. քեզ խաչեցին.
 Մաքսուումիդ մէջն եզիր նոյնչափ հըզօր,
 Ու մըտունչներըդ հնչեցաւ մոլեգին:

Երբ ընկճուիս, նայէ՛ խորթիս լեռներուդ,
 Ու բաշարձակ անտառներուդ, թագուհիս.
 Նայէ՛ սարսափ կաթող սեփ սեւ վըհերուդ,
 Անոնց պէս վէս, լերան պէս ազար ունիս:

Քեզ ո՞ր չար ձեռքն բեւեռեր է պինդ խաչիդ,
 Դող ես երեր ամբողջ մարմնովդ, ո՞վ աղւոր,
 Հալէն լալէն մարեցաւ լոյսը աչքիդ,
 Հերի՛ք ման դաս սեւ նոճերուդ մէջ սղւոր:
 Աճիւն, մոխիր անդօր են քեզ կանգնելու.
 Հերի՛ք շիրմանց շուրջ կապես քեզ լուս խորան.
 Ռազմիկ երգեր հնչեցուր՝ տեղ սղբ լալու,
 Խաչ ու շիրիմ շուտ կը գասնան գաշտ դուրան:
 Եւ 'ւ անսական տնկէ՛ մէջ յորդ ուսեցո՛ւր,
 Կոռի սէրէն դաս մի՛ տածեր մէկ այլ ուխտ,
 Կողերդ արիւն, հոգերդ արիւն կաթեցուր.
 Հերի՛ք քծնիս դարչապարին մօտը պիղծ:
 Ելի՛ր, մաղերդ հովերուն տուր, ցանցընէ,
 Արեան ճամբուն մէջ՝ նեատաէ՛ դաւկըներդ,
 Ու ռազմակոչ թմբուկներըդ չեփօրէ,
 Վանդակէն դուրս նեաէ փակուած կորիւններդ:
 Ելի՛ր, նետուէ՛, ցատկէ՛ ցաւէդ գալարող,
 Գոռացնէ՛լ տուր, դուն ալ անոնց հեա գոտա՛.
 Կայծակէն ու ամպերէն ձայն ասէ՛ք փոխ,
 Երկնգին մէջ խուլ Աստուածն իսկ թող դողա՛:
 Գանգուրներըդ սանտրէ ու գեղեցկացի՛ր,
 Ե՛լ, հրացանդ հնչեցո՛ւր ու քաշէ՛ սուրդ.
 Աղւոր գլխուդ հին օրերուդ թագը դիր,
 Ու մըթաղնած ճակատէդ սրբէ՛, թա՛փ տուր մուրդ:
 Ելի՛ր, շարժէ՛ երեր քալուովդ, ա՛խ, մայրիկ,
 Մայր ու զաւակ երթանք փրկել Հայրենիք,
 Կա՛մ վերցընենք աշխարհէս Հայ անունը,
 Կա՛մ վերջնապէս հաստատ պահենք Հայ Տունը:



ԳԱՐՔԻՆԻ ԵՐԳԸ



Կովկասի ցախասպիներու յիշատակին

Ա.

Վարպէտին

Չա՛րկ, զա՛րկ, ա՛յ վարպետ, շէկ կայծեր թոցուր.
 Կրօանէ՛ սալըդ, ձե՛ւ տուր մետաղիդ.
 Քամի՛ տուր փուքսիդ թռքերն ուսեցո՛ւր,
 Արծարծէ՛ բոցը հանգած հընոցիդ:

Ժանգոտ, բիրտ երկաթն օճախը խրրէ,
 Անձեւ երկաթիդ քերա՛ն շինէ՛ ուուր,
 Դժոխքի բոցով բարկ մետաղը ճզմէ՛,
 Չե՛ւ տուր պողպատին կօփէ՛, փայլեցո՛ւր:

Չար բաղքն երկաթին կապեց մարդուս կեանք.
 Երկաթն է վճռող սեւ ու կարմիր օր.
 Առանց երկաթին արգարն անվրասնդ
 Ե՞րբ անցաւ երկրիս ուզին նենդաւոր:

Այդ նենդ ուղիին փըշտա ու մըթին
 Յատակագիծը արիւնն է գըծած.
 Խեղճ ու գրկեալին, ստրուկ գերիին
 Իրաւունք վճռող լոկ սուրը մընաց:

Երկաթն երկաթին կը փշրէ մէկ օր.
 Եան ու բռնութիւն՝ կը գառնան գերի.
 Շո՛ւռ կուգայ աշխարհ, գերին դարեւոր
 կը փոխուի տէրի, եւ սիր՝ սէրի:

Ուժո՛վ գարկ, վա՛րպեա, կայծերըդ թոցուր,
 Հանգած հընոցիդ մէջը կատաղի
 Ահեզ վըրէժի գըժօխք բըռնկցուր,
 Մինչեւ որ փշրես շղթադ ստրուկի:

Բ.
 Քուրան

Ու լըսեց վարպեան, աչեց աշկերաին,
 Փօքրիկը կայտառ թըռաւ դէպ քուրան,
 Բոնեց թեւ ճակերն հաւասար ուսին,
 Աջ ձախ տատանուեց մութին մէջ զնդան,

Քաշեց փըքուսոյցն, հով տուեց փուքսին,
 Փուքսին զոյգ թոքերն լիք լիք ուռեցան,
 Ածուխը կըպաւ մէջն հանգած փսօին,
 Բըռնկեց օճախն, կայծերը թըռա՛ն . . .

Անգործ, անաշխատ դարերէ ի վեր
 Փուքսը կախուած էր մութին մէջն ահեղ,
 Օգաւտուն հիմա լայնկէկ փորոքներ
 Պինդ պինդ շունջ ափն, լարուեցան ուժեղ:

Որպէս վիրաւոր կատաղի գազան
 Զարթեաւ օճախը քունէն դարեւոր,
 Դըղըրգաց կուրծքէն ցաւոյ աւազան
 Ծուխ ծըխաց բերնէն թանձր ու ահաւոր,

Բացուեց գալարուած վիշապին բերան,
 Շունջ առաւ տուաւ կըլլալիք նորէն,
 Բոց ու ծուխ փայթքեց անէծքի նըման,
 Դուրս սողաց կայծակն իր սրտին խորէն,

Հանգած հընոցը նորէն առաւ կեանք.
 Ուաւար գարբնեաան օճախը կայտառ
 Կարծես թէ տուաւ նոր փայլ, նոր բերկրանք
 Մըռայլ զնդանը գարձաւ գեհնն վառ:

Ժպտաց վարպետը, ամպոտ մութ ճակատէն
 Հողերու գածան մըռայլը թըռաւ,
 Լոյս ու խնդութիւն ցայտող օճախէն
 Վարպետին դէմքը նոր շէկ փայլ առաւ:

Գ.
 Կայծերը

Կայժ ու կայծիկներ՝ օ՛հ, ի՛նչ անուշ էք
 Երբ կը թողչիք դուք քուրային բոլէն,
 Բեկբեկ, ոստոստուն թըռէ՛ք հա՛ թըռէ՛ք,
 Նոր կեանք թող ձուլուի ձեր մեռնող կեանքէն:

Դուք հողինե՛ր էք կայծերու փոխուած,
 Հողինե՛ր մաքուր մարտիրոսներու,
 Որ մեռելու թեան օճախէն թաղուած
 Յարութիւն կ'առնէք նոր կեանք ձուլելու:

Կեանքն ալ ձեզ հման կարճ աշխոյժ մեռնող
Պլպլացող կայծ մ'է, զլւրաչէջ լապտեր,
Ցաւոց քուրայէն յարուժիւն աննող
Մեռնող ու ձուլող նոր թշուառ կեանքեր:

Բոցանի՛չ կայծեր, ընկէ՛ք աջ ու ձախ,
Ձեր մահն է կեանքին ոռնացող բողոք,
Բողոք բռնութեան դէմ լիզուով խիզախ
Խանձեյու գազան սրտերն անողոք:

Աշխարհը՝ քուրայ, բանութիւնն՝ հալոց,
Մութ զնդանի պէս կը հալէ մարդիկ.
Կեանքի խարոյկը կը վառի անբոց,
Հագցուցած զո՛հին արխնէ շապիկ:

Կայծե՛ր, կայծի՛կներ կայտակեցէք ուրախ.
Վարպետին չուրջը աշխոյժ պարեցէ՛ք.
Մութ հոգիներու մէջ թըռէք խիզախ,
Անչէջ վըրիժա հրդեհ վատեցէք:

Քանի արիւն կայ թող վառի օձախ.
Կայծ ցայտէ չորս զին լիզուով հրեղէն.
Թող հանգի օձախն, երբ կ'եանքն է խաղաղ
Երբ մարդ կշտանայ եղբօրն արիւնէն:

Գ
Վարպետին Երգը

Վարպետը քուրան խրրեց խառնոցը,
Կըրակէ մահի՞ճ բացաւ երկաթին,
Աշկերտը ուժով արծարծեց բոցը,
Կայծերը թըռան, կայտակեցին չորս զին:

Ապա խընամք ով մի ժանդոտ երկաթ,
Որ կարծես անպէտք ընկած էր գետին,
-Ամպէ՞տք են միթէ խոփ ու խաչերկաթ -
Խըրեց օձախը «ախ» ըրաւ հոգին,

«Ախ»ը գետ գետին չընկած մարմնացաւ,
Գրնաց միացաւ օձախի խոփին,
Կարմիր ու կսպոյտ հոր բոցեր ծրնաւ,
Վարպետը գոտաց շիկնող երկաթին.

—Վատէ՛, հա՛ն վատէ՛, մեռնիմ քո հոգուն,
Բոցատատ քուրայ, իմ սրտիս խորն ալ
Խուլ բռնկումներու գեճեն կայ թաղուն:

Գըլուխըս դըրած արնոտ երկրին
Հերիք ննջեցի վշտով թախծապատ.
Երազներ խնծի բիւր բիւր կրկնեցին՝
—Տեղ չու՛ի անդէնն եւ ով չէ ազատ.

Երազնե՛ր ... դարձեա՞լ ձեռքերդ զէնքեր
Կը վազէք ճակտիս կուտել կհճիտներ.
Դուք չէ՞ որ մաքէս թըռեր էիք վազ,
Երազնե՛ր, դարձեա՞լ զիս յուզէք աւա՛ղ:

Հողը չուզեր քեզ իր վըրայ կրրել,
Քանի սարուկ ես, քանի անպաշտպան.
Գընա՛ ժանդոտ խոփդ սուր գանակ կրակ
Սեպհական կեանքիդ, պատուոյդ պահապան:
Աստուծոյ վառած պայծաս արեգակ
Քու զխուզ վերեւ պիտի մութ ժուռ դայ:
Երբ չունիս վառօղ, գնդակ ու նիզակ
Որ անճար զխուզ պահապան դառնայ:

Դու կը գրկուիս հանդերձէ, հացէ,
Որդիքըք քաղցած կը վարեն գելի,
Անդէնն աշխարհին ու սին մէկ ընու է,
Սորո՞ւն է, անպէ՛տք, ծառայ օտարի:

Որքան լաց լինիս կը մը՛տս քաղցած.
Լացը չի հայեր բնաւորին սիրտ.
Սրիւնով ծընած, արիւնով սրնած
Ու ժին դէմ ցոյց տալ պէտք է ոյժը բերտ:

Գընա՛, ո՛վ անդէն եզրայր, քեզ պէտք չեն,
Հալցը նեաէ խօփ: ու գերանթիկ,
Գնդակ ու վասօզ երբ կը շառաչեն,
Դուն ալ գնդակով աէր եզիր գլխիդ:

Ե
Եզբօր արեան ձայնը

Բրնկած օձտինն գարձեր էր հչնոց,
Վարպեանն երգով երկաթը կակղած
Կապոյտ ու կարմիր կայծեր իրբեւ օձ
Աջ ձախ կը շանթէր շիկազէս կապղած:

Աւագ վարպեար հաստատուն գեանին
Կանդնած ջրլապինդ մուրճը վեր տաւ,
Բազխեց մէկ երկուք մուրճը կրտանին ...
Այսպէս նոր Գործին նոր նըշան տուաւ:

Կանդնած ետանկի՛ւն երեք փորձ վարպեա
Բազխեցին թիք թաք կրտանին մուրճեր,
Զարկին հա զարկին մուրճեր անհեղեղ
Թեւ երնին սօթմամ հուժկու կարիճներ:

Քաշեց քուրայէն վարպեար, կարմիր
Երկաթը գրբաւ մեծ սալին վըրան,
Հարուածներուն դէմ համաբախ ու ժիր
Մուրճին տակ ուժգին գոտաց զիլ կըռան:

Գողաց դարբնետունն, գոտացին մուրճեր,
Տժժաց երկաթը. կապոյտ ու կարմիր
Կայծերով կարծես բողոքի ձայներ
Շանթերու փոխուած ընկան ցան ու ցիր:

Զարկին ու զարկին երկաթին տաք տաք,
Մինչեւ մետաղը տաւ որոշ ձեւ,
Գրանքի շիթեր լայն կայլակ կայլակ
Թ՛րջեցին գեալինն ինչպէս յորդ անձրեւ:

Արեւու մի շերտ կախուեցաւ յանկարծ.
Սաւար դարբնետունն լոյս իջաւ կարծես,
Պալան պալան ծուխն թրաւ. վերամբարձ,
Ծիծաղ ճառաքեց վարպեալին երես:

Նորէն մետաղը կըրակը քըշեց.
Ապա քաշնց դուրս բարկ ու շէկ երկաթ,
Արիւնով լեցուն դէպ տաշար խըրեց
Տժարժաց, սուլեց, դարձաւ պինդ սողպատ:

Այդ եզբօր արիւնն էր թափուած ելէկ,
Դարբնետան տաշար լեցում ջրբի տեղ,
Զի լրտեր եզբօր արեան ձայնն երբէք
Մինչ վըրէժ շանթէ արիւնը անմեղ:

Եզբօր արիւնն էր խըժած մէկ գաղան...
Իրն ալ կը խըմէր վաղը մի հըրէշ...

Այդ արեամբն տհա — մի սուրբ աւազան —
Մըկրտեց գործիքն, ու դոռաց «վըրէ՛ժ»:

«վըրէ՛ժ ... » կրկնեցին տարերքն համօրէն,
Պինդ պինդ արձագանք տաշին ու բերն,
Սրտին խորն քընած վուլգանը նորէն
կատղած մըռնչեց, դուրս պոսթկայ ուժգին

Չ

Գառնյնին երգը

Շեղիը պատրաստ էր: Վարպետը ուրախ
Բերան քաշեց սուր, կոթ ամբացուց կեռ,
Մըրեց սայրասուր գործիքն մինչ երախ,
Երգեց գաշոյնին տալով փայլ անմեռ:

«Շողա՛, շողշողա՛ լոյսին տակ բեկ բեկ,
Փայլ առ ու փայլ սուր ցանկալի՛ դաշոյն,
Մութ գիշերի պէս կեանքը անցերեկ
Պայծառ օր դարձուր, մեռնի՛մ քու հողւոյն:


Լեռնաշափ վիշտեր դիզուեր են սրտիս,
Չեոքըս կուս շղթայ ու վիզըս անո՛ւր,
Սարուկի լուծ կայ դրուած իմ վըզիս,
Եւ ոտքըս շղթայ կապուած ծանրակուռ:

Ազատ է նա, ով կանգնած է հըպարտ,
Արիւնով պէտք է բանալ ճանապարհ,
Գազանի որջ է աշխարհն արընպարտ,
Առանց քեզ, դա՛շոյն, ապրիլ չէ հընար:

Շողա՛, շողշողա անկուշտ ու անշէջ
Արեան ծարաւի, ո՛վ անգին գործիք,
Մըտի՛ր պազանի սիրտ ու թռքին մէջ,
Գալարուէ՛, դուրս բեր ազիք, փորսախք»:

.
.

Ընկե՛ր հարազատ, ողջո՛յն քեզ, ողջո՛յն,
Թէ չուզես ապրիլ երկրին խորթ զաւակ,
Ա՛յս է բռնութեան դասը, ա՛ն դաշոյն,
Աւաղակին դէմ լինիլ աւաղակ . . . :



Ց Ա Ն Կ

Բսիր, Աշո՛ւղ	5
Կուգան ու կ'երթան	6
Ո՞ւրակեղ ես	7
Եկեր են ու անցեր են գլխէս	9
Ձի տեսի	10
Մի՛ կարծեր	11
Պակաս չէ	12
Յանդրմանութիւն անձիս	13
Անհաւատալի բաներ	14
Ձգուչացիք	15
Մարդ կայ, մարդ ալ կայ	16
Աշխարհավարը	17
Իմ անհաւան դժացիս	19
Կոունկին ետեւէն	20
Ձի մնար	22
Կնահաճը	25
Ընկած կի՛նը	27
Քու բանած ճամբադ ծուռ է	28
Չորս բոլորս լաւ ու վատ	29
Գնա՛, ուրիշին զօնազ եղիր	30
Երեք ձայն	31
Սուտ են	32
Աշխրքիս բաները	33
Ռտեցի քեզ, աշխարհ	36
Ի՞նչ օգուտ	37

Ի՛նչ են	38
Յանկուլթիւն	40
Չի լինիր	41
Սուտ սուրբերը	42
Չկամը	43
Քիչ է	44
Սուտ ելան	45
Չօրաւորը	46
Լաւ է	48
Խրատ	49
Խնդրուածքներ	50
Չարին համբերել պիտիս	52
Հայոց Հայրիկին	55
Արծաթ	58
Բամբասանք	59
Ազգին վիճակը	60
Քուն է թէ մեռած	62
Ուշ էր	63
Չարթիր, նազելիդ իմ, զարթիր	65
Հայու տղայ	66
Նոր սուրբեր	68
Մոոցա՞ր, տէրտեր	70
Շիտակ խօսքեր	72
Աստուծմէն դանես	76
Անտունիներ	76
Սեւ իղձեր	79
Սիրերգ	81
Խոսիլ լճակը	82
Աստուծոյ մոոցածը	83
Երազուն սէր	84
Անհուն իղձեր	85

Մանիչակէն խրատ	88
Բանաստեղծին կեանքը	89
Պատկեր աւերակ Հայաստանէն	90
Սարորդիները	94
Յոյսի հրեշտակը՝ Մայր Հայաստանին	97
Դարբինին երգը	99

« Ազգային գրադարան



NL0368046

50469

